



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

351

352

353

354

355

356

357

61  
4-15

2010

# ՀՆՏԱՆԵԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ՊԻՏԱՆԻ ԳԻՏԵԼԵԱԾ

ՓՈՐՁԵԱԼ ԵՒ ՀԱՍՏԱՏԵԱԼ

ԹԱՐԳՄԱՆԱԲՈՐ ՀԱՐԱՎԵՑ

Ա. Գ. ՄԱՍԵՀԵԱՆ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻԶ

Գ. ՓԻՏԵՃԵԱՆ

معارف جمومه نظارت جلیله منك و نصتيله طبع او لمشدر.



Կ. ՊՈՂԻՄ  
ՏՊԱԳ. ՃԻՎԵԼԵԿԵԱՆ  
1891

ՀԱՏԱՆԵԿԱՆ

647

ԹԱՆԳԱՐԱՆ

ՊԻՑԱՆԻ ԳԻՑԵԼԵԱԾ

ՊՈՐՉԵԱԼ ԵՒ ՀԱՌԱՏԵՎԼ

ԹԱՐԳՄԱՆԱԲԱՐ ՀԱԽԱՔԵՑ

Ա. Գ. ՄԱՍԵՀԵԱՆ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

Գ. ՓԻՑԵԼԵԱՆ

● ● ● معارف نظارت جلیله سنك رخصته



Կ. ՊՈՂԻՄ

ՏՊԱԳ. ՀԱՎԵԼԵԿԵԱԾ

1891

16190

Ահաւասիկ գրքը յկ մը, որ ընտանի ոմով կը խօսի արևո-  
տեսագիտաց եւ տանտիկնանց, ինչ որ օգտակար եւ կարե-  
ւոր է ընտանեկան մթնոլորտին մէջ:

Իցիւ թէ ընթերցողք կէտ ոռ կէտ հետեւէին ամեն հը-  
րահանգներու, որոց օգտակարութիւնն փորձուած եւ հաս-  
տառուած է, եւ Եւրոպական զանազան լեզուներով հրա-  
մարակեալ հանդէսներու միջոցաւ, գործածութիւնն ալ չեր-  
մապէս յանձնարարուած :

Գրքիս մէջ գտնուած բաղմաթիւ առողջապահական,  
տնտեսական ու արուեստական հրահանգներն՝ որք մեր բը-  
նակարաններու եւ աշխատանոցներու մէջ իրենց օգտակար  
արդիւնքը պիտի ունենան, բաւ իսկ են պսակելու մեր զահո-  
զութիւններն : Այս է մեր միակ բաղմանքն, որ յուսամբ  
թէ աղժանաւար ընդունելութիւն գտնէ արգոյ ընթերցողաց  
կողմանէ :

ԹԱՐԴԱՐԱԿԱՆԻՉՆ

6869-147

## ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅ

Թիի

1. Օթեկ (ուստի) հացը թարմացնել:
2. Կաթը թարմ պահել:
3. Ամառ օրեր կաթը անաղարտ պահել:
4. Հաւկիթը թարմ պահել:
5. Հաւկիթին քանի՞ օրուանըլլալը հասկնալ:
6. Միսը թարմ պահելու միջոցը:
7. Մոխ հիւթը հանել:
8. Կարմիր բանջարը եփելու նոր եղանակ մը:
9. Նայնջի գինի շինել:
10. Անխարդախ մեղրը ճանչնալ:
11. Գոհարեղէն և ոսկի շղթաներ մաքրել:
12. Այրածի անմիջական պարզ գեղը:
13. Զեռքի վրայի կարմիր բիծերը մաքրել:
14. Ճերմակեղինաց ժանդի բիծերը մաքրել:
15. Փղոսկրը փայլեցնել:
16. Կարճատես գերձակներու խրատ մը:
17. Կտաւեղեններու վրայէն գինւոյ բիծը անհետացնել:
18. Գարշահոտեալ անօթները մաքրել:
19. Ակռաները մաքրելու պարզ միջոց:
20. Մազերուն թեփը մաքրել:
21. Ճերմակեղենները գրոշմելու նոր կերպ:
22. Թուալէթի սպունքները մաքրել:

## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Մէկ կրամը՝ 1/3 հին տրամէ:

Մէկ Քիլօն կամ քիլօկրամը՝ 1000 կրամէ,  
այսինքն 312<sup>1/2</sup> հին տրամ:

Մէկ Լիտրը՝ մէկ քիլօկրամի ծանրութիւնն  
ունի, բայց հեղուկ նիւթերու համար կը գոր-  
ծածուի:

23. Գլխու վրձինները մաքրել։  
 24. Ժանդոտած թքալ, դանակ և այլք։  
 25. Անդամնի դանակները փայլեցնել։  
 26. Ոսկեղօծ շրջանակները ճանճերու ալլբէն մաքրել։  
 27. Ապակիին վրայէն չոր մածոյցը հանել։  
 28. Ննջարանի կանդեղներու լոյսը մինչեւ առաւօտ միօրինակ վառ պահել։  
 29. Աղտոտած ձեռնոցները մաքրել։  
 30. Թղթի վրայէ իւղի բիթը հանել։  
 31. Բուրդերը ճերմիցնելու կերպը։  
 32. Ճմլուած բրդեղեն հիւսուածները շտկել։  
 33. Աղտոտած թաւիշը մաքրել։  
 34. Գօնցօլ, Պուօ և Թավիթիններու որդերը։  
 35. Մաժկագրութիւն։  
 36. Ճաթած ամանները կպցնել։  
 37. Ամառ ատեն մենեակները զով պահել։  
 38. Մետաքսեայ հագուստները մաքրել։  
 39. Դժուարամարսութեան դարման։  
 40. Մերացած հաւերու միսը թարմ և կակուղ ընելու միջոցը։  
 41. Զգեստի վրայ թափուած ձէթ կամ այլ իւղը մաքրել։  
 42. Ճաշելու ատեն հագուստի վրայ կաթած իւղը անմիջապէս մաքրելու կերպը։

43. Ոսկեձուկ պահելու էական պայմանը։  
 44. Մաղկի հիւանդութենէ պատճառելիք աւերմունքէն զերծ մնալ։  
 45. Ինքնիրեն գոյացեալ վիրաց դարման։  
 46. Ճանճերը վանել եւ ոչնչացնել։  
 47. Կոշիկները նոր եւ մաքուր պահել երկար ատեն։  
 48. Յորենի թշնամի ուտիճը ոչնչացնել։  
 49. Չեռքերը ճերմկցնել ու փափկացնել։  
 50. Քթի արիւնելուն դէմ միջոց։  
 51. Քինքինայի օշարակ պատրաստել։  
 52. Լաւ սուրճը գէշ տեսակէն զանազանել։  
 53. Երկաթն ու պողպատը ժանդէ պահելու միջոցը։  
 54. Սեւ դերձանով հիւսուած գուլպաները մաքրել։  
 55. Կարծեցեալ խնայողութիւն մը։  
 56. Կրարու բնութիւնն հանդարտեցնել։  
 57. Վառւած մօմին չը վաղելու միջոցը։  
 58. Մկներն հեռացնել կամ ոչնչացնել։  
 59. Մըջիւնները ջնջելու պարզ միջոցներ։  
 60. Լամպաներու շիշերը չը կոտրուելու միջոց։  
 61. Քօլնիայի չուր պատրաստելու կերպ։  
 62. Հնդկահաւ մեծցնողներուն համար։

63. Զինական մելանը անջինջ պահելու միջոց  
64. Նոր ծաղկելու վրայ եղող ծառերը ցըր-  
տին դէմ պաշտպանել։  
65. Վարդենեաց գեղեցկութիւն տալ։  
66. Մորթի հիւանդութեան դարման։  
67. Թուխ գոյն և երկար արտեւանունք ու-  
նենալ։  
68. Սունկերը երկար ատեն պահելու միջոց։  
69. Խարդախեալ կամ վնասակար թէյլ ճանչ-  
նուլ։  
70. Ազաւետանց ոչիները կամ ճճիները  
մաքրել։  
71. Հին ձեռագիրք ու աղտոտ գրքերը մաք-  
րելու միջոցը։  
72. Սենեկի գորդերը մաքրելու եղանակը։  
73. Նարնջի կեղեւը վառելիք (ջրա) շինել։  
74. Պատի թղթերու վրայ գոյացած բիծերը  
մաքրել։  
75. Ապակեայ շիշեր և ամաններ մաքրել։  
76. Հագուստներու օձիքը մաքրել։  
77. Ժանդուս ամաններէ թունաւորուածի  
դարման։  
78. Դէմքի կայծոռիկ (ոչլէլիք) դարմանել։  
79. Աւրուած ճերմակ դինին դարմանել։
80. Փայտը երենոսի (-ունչը) նմանցնել։  
81. Թիթեղեայ իրերը փայլուն եւ անարատ  
պահել։  
82. Առանց լիմոնի լիմոնջուր պատրաստել։  
83. Խղունչն (այլակածը) պարտեղէն մաքրել։  
84. Թիթեղի վրայ գրելու մելան։  
85. Մժեղները (մէրէսէնէ) ջնջել։  
86. Սենեակներու օդը մաքրել։  
87. Մուշտակները ցեցէ զերծ պահել։  
88. Գլխու ցաւու նոր դարման։  
89. Կապար գրիչով գրուածները անջինջ պա-  
հելու կերպը։  
90. Ծովին չը բռնուելու միջոցը։  
91. Հազի համար պարզ գեղ մը։  
92. Կակազելու (էւէլէլէնէ) դարմանը։  
93. Շոգեկառքով ճամրորդողներու խրատ։  
94. Խնայողական գարեջուր մը պատրաստել։  
95. Աւրուած գրերը վերանորոգել։  
96. Ծովային ժժմանքները մաքրել։  
97. Փապարի (նուշը) դարման։  
98. Ածուխի հոտէ պատճառած գլխու ցաւի  
դարման։  
99. Հաւերը պարարտեցնել։ Հատ հաւկիթ  
ածել տալու միջոցներ։

100. Առւրծի բիծերը հանելու միջոց :
101. Քլօտ քրէմ շինել :
102. Խւղաներկ դռները մաքրել :
103. Լուացքի նոր եղանակ մը :
104. Հաւկիթը ռաֆատան :
105. Մազերը թափելուն առաջքը առնել :
106. Կանաչ մելան շինել :
107. Հագուստի եւ թղթի վրայի բիծերը  
մաքրել :
108. Գունաւոր կերպասեղենները մաքրել :
109. Պարսկական ընտիր գորգը ճանչնալ :
110. Երեսի կարմիր բիծերը ջնջել :
111. Մկները եւ ճնիները գրադարաններէն  
հեռացնել :
112. Ճերմակ ժանեակները լուալու կերպ մը :
113. Արմաւը վնասակար :
114. Սուրծը ծանրաշամի :
115. Անկողնոյ դիրքը , առողջապահական  
տեսակետով :
116. Փեթակ ունեցողներուն խրատ մը :
117. Մետէֆի վրայ փոքագրութիւն :
118. Ապակի , մետաղ եւ փայտ փալեցնելու  
ռետին :

(1)

## Օթեկ (Դաշնակ) ՀԱՅԻ ԹԱՐՄԱՑՆԵԼ

Սամի (Աւաճերէ) մը մէջ չուր լեցնելով ,  
փայլուն կրակին վրայ դրէք . նոյն սանին  
կափարիչը հակառակ կողմէն գոցեցէք , ա-  
նոր վրայ դրէք օթեկ հացը եւ ուրիշ սանի  
կափարիչով մը ծածկեցէք . եռացող ջրոյն  
շոգիին միջոցաւ քառորդէ մը կամ 20-25  
վայկենէն մէկ քանի օրուան օթեկ հացը  
բամպակի ոկէս կը կակուղնայ . յետոյ զայն  
կակուղ անձեռոցի (Իւկու) մը մէջ փաթ-  
տած՝ տեղ մը դրէք որ պաղի . պաղելն մէկ  
քառորդ ետքը գոհացուցիչ արդիւնքը կը  
ուենէք . Հարաւային Պուրկարիոյ գիւղաց-  
ւոց մէկ մասը ձմեռ ժամանակ կընեն այս  
գործողութիւնը . զի ձմւան սաստկութէնէն  
10-15 օրուան մէջ սպառելիք հացերնին  
մէկ անգամուն եկիելով , — ըստ որում շատեր  
տնակնուն մէջ փուռ չունենալուն՝ դրացեաց  
փուռերուն մէջ կ'եփեն — բնականաբար հա-  
ցերնին կ'օթեկանայ , ուստի վերոյիշեալ մի-  
ջոցին կը դիմեն . Պէտք է գիտնալ թէ՝ այս  
կերպին թարմացած հացը կէս ժամ չանցած

ուտելու է . զի պաղելէն կէս ժամ ետքը  
բոլորովին կը կարծրանայ : Հացագործք թե-  
րես տեղեակ են այս գործողութեան, բայց կէս  
ժամուան միջոցին ծախել չ'կարողանալու եր-  
կիւղէն է անշուշտ որ ձեռքերնին մնացած  
օթեկ հացերը չեն համարձակիր թարմացնել :

(2)

### ԿԱԹԵՐ ԹԱՐՄ ՊԱՀԵԼ

Առ քանի մը հատ սև շիշէ , և զանոնք տաք  
ջողվ լաւ մը լուալէ ետքը գլխի վայր արե-  
գակին դիր որ կատարելապէս չորնան , ա-  
պա՝ անոնց մեջ լեցուր կաթը , (որ պէտք է  
անարատ ըլլայ) և բերաննին լաւ մը գոցելէդ  
ետքը՝ զանոնք խոտով բաթտէ և կաթսայի  
կամ սանի մէջ դիր , ու վրան պաղ ջուր լե-  
ցուր , մինչեւ որ շիշերը ջողվ ծածկուին , և  
եռացուր զայն : Այսպէսով ամիսներով կը  
պահուի կաթը և ուզած ատենդ կը գործա-  
ծես . Հարկ չէ ըսել թէ՝ կաթսան կրակէն  
վար առնելէդ ետքը շիշերը նոյն խոտով ե-  
ռացող պաղած ջրոյն մէջ պիտի մնան : Իսկ  
չէն հանուած ու բացուած շիշին պարունա-

կութիւնը մէկ օրուան մէջ գործածելու է :  
Ռւստի բացուած շիշին կաթը հետեւեալ օր-  
ուան չը ձգելու համար՝ կէս օխանոց սև շի-  
շեներ ընտրելու է .

(3)

### ԱՄԱՆ ՕՐԵՐ ԿԱԹԸ ԱՆԱԴԱՐՏ ՊԱՀԵԼ

Ամառ օրեր , առաւօտուն առնուած  
կաթը մինչև իրիկուն անաղարտ պահելու  
համար , մէկ լիտր կաթին վրայ մէկ կրամ  
բորական թթու (Ասիտ պօռիք) աւելցնելու  
է . Այս թթուին ներկայութեանը կաթը չաւ-  
րուիր և առողջութեան չը վնասեր :

(4)

### ՀԱԻԼԻԹԸ ԹԱՐՄ ՊԱՀԵԼ

Պահուելիք թարմ հաւկիթները կալաքա-  
րի աղի (Սիլիգամթ տը բօթաս) մէջ թաթ-  
խեցէք և թղթի մը վրայ դրէք որ չորնան ,  
սակայն առանց իրարու դպչելու , եթէ  
թուղթ չի դնէք կամ եթէ հաւկիթները  
իրարու դպչին՝ կը փակչին , որով , առանց

կոտրելու անկարելի կըլլայ զանոնք իրարմէ զատել . Այս աղը ծակտիկները կը դոցէ , կեղել կը կարծրացնէ և օդին ազդեցութիւնը կ'արգելէ . որով կրնաք մինչեւ մէկ տարի հաւկիթները բոլորովին թարմ պահել :

Հաւկիթները կիրի (Քրէն<sup>5</sup>) ջրով օծելով և հովին դէմ չորցնելէ ետքն ալ կրնան երկար ատեն պահուիլ :

(5)

### ՀԱՒԿԹԻՆ ԹԱՐՄ ԼԻՆԵԼԸ ՀՈՍԿՆԱԼ

Ամեն անոնք , որ թուխսի համար կը փափէին թարմ (այսինքն մէկ երկու օրուան) հաւկիթ ունենալ , պարտին հետեւեալ միջոցը դորժադրել :

Մէկ լիտր ջուրին մէջ լուծել 120 կրամ աղ , (նոր հաւկիթ մը ջուրին մէջ երբ ձգես՝ ամանին յատակը կիջնէ ,) այն հաւկիթը որ 2 օր առաջ ածուած է՝ ճիշտ յատակը չի հասնիր . իսկ այն որ 5-6 օր առաջ ածուած է՝ ջուրին երեսը կը լոզայ :

Կերպակուրի համար գործածելի հաւկիթները հետեւեալ կերպով պէտք է քննուին .

սանի մը մէջ պարզ ջուր լեցնել . և հաւկիթները մէկիկ մէկիկ ձգել . ջրոյն երեսը ելող հաւկիթները անպատճառ հոտած կըլլան , իսկ յատակը կեցողները կը գործածուին :

(6)

### ՄԻԱԾ ԹԱՐՄ ՊԱՀԵԼՈՒ ՄԻԶՈՅ

Միաը մէկ կամ երկու հօխանոց կտորներու բաժնէ , հողէ կամ փայտէ ամանի մը մէջ դիր , լաթով մը ծածկէ ու վրան փայտի ածուխի փոշի ցանէ և կամ 5 սանդիմէդրո բարձրութեամբ . այս կերպով միսը 10-15 օր անարատ կը պահպանուի մինչև իսկ շատ տաք եղանակի մէջ :

(7)

### ՄՍԻ ՀԻՒԹԸ ՀԱՆԵԼ

Շատեր մսի հիւթը հանելու համար եւրոպայէն եկած մեքենաներ կը գործածեն . այս կերպով թէ ծախքի դուռ կը բացուի և թէ այնքան յաջող արդիւնք մը ձեռք չի բերուիր : Հարկ չէ ըսել թէ մսի հիւթը մնըն-

դարարէ և անոր գործածութիւնը մեծապէս  
օգտակար, ոչ միայն հիւանդներու, այլ ա-  
ռողջ անձանց ալ: Ուստի ամենադիւրին մի-  
ջոց մը ցոյց տանք այս հիւթն հանելու:

ԱՌ որչափ քանակութեամբ միս որ կ'ու-  
զես, ջարդէ՛, և թիթեղէ տուփի մը մէջ  
դնելով՝ տուփը գոցէ և եռացող ջրի մէջ դիր  
քառորդ մը: Այս կերպով մեքենայով ար-  
տադրուածին կրկնապատիկը և աւելի ընտիր  
մաի հիւթ կունենաս, որ կընայ քանի մը որ  
ալ պահուիլ:

—  
(8)

ԿԱՐՄԻՐ ԲԱՆՉԱՐ ԵՓԵԼՈՒ ՆՈՐ ԿԵՐՊ ՄԸ

Տաք ջրով խաշուածէն աւելի անոյշ և ա-  
ւելի ախորժահամ կ'ըլլայ բանջարը՝ որ տաք  
մոխրոյ մէջ կ'եփուի:

—

(9)

ՆԱՐՆՉԻ ԳԻՆԻ

Գալիֆօրնիսցի գինեգործ մը քանի մը տա-  
րբներէ ՚ի վեր փորձած է նարնջով գինի շի-

նել և կատարելապէս յաջողած: Ահաւասիկ  
անոր բաղադրութիւնը:

Առնելու է բոլորովին հասունցած նարինջ-  
ներ, կեղևելու, կտրտելու և մամուլի մը  
տակ սեղմելու է: բայց ոչ այնքան ուժով՝ որ  
նարնջին կուտերն ալ միատեղ չ'ճղմուին:

Յետոյ գոյացած ջուրը լեցնելու է գալոն-  
ներու (կալօն) մէջ և իւրաքանչիւր գալոնի  
խառնելու է մէկ քաշ ծեծուած շաքար: գա-  
լոններուն բերանը պէտք է լաւ մը գոցել և  
պահել ժամանակ մը: Այս կերպով գոյա-  
ցած գինին բժշկապէս օգտակար կը լինի,  
սաթի (քէհրիպար) գոյն կունենայ և նարն-  
ջի անուշ համ մը:

—  
(10)

ԱՆԽԱՐԴԱԽ ՄԵՂՐԻ ՃԱՆՉՆԱԼ

Խարդախեալ մեղրը ստուգելու համար  
հետեւեալ միջոցին դիմելու է: առնուելիք  
մեղրէն մաս մը առնելուի: հալեցուցէք իւր  
հինգ անդամին չափ զտեալ կամ անձրես  
ջրոյ մէջ, և թողուցէք որ հանդարտի: Եթէ  
կայ օտար նիւթ մը՝ յատակը կիշնէ: իսկ  
6869. 82

Եթէ մեղրը զուտ է՝ խառնուրդը յստակ եւ  
թափանցիկ կըլլայ:

Նոյնպէս ալքօօլով (իսպիրթօ) ևս կարելի  
է այս փորձը ընել, եւ այն տառեն օտար նիւ-  
թերը բազագրութիւն մը կը կազմեն, որ  
հեղուկ խառնուրդէն կը զատուի ինքնին:

(11)

ԴԱՀԱՐԵՂԻՆՔ ԵՒ ԺԱՄԱՅՈՅՅԻ ՈՍԿԻ  
ՇԴԹԱՆԵՐ ՄԱՔԻԵԼ

Մաքրուելիք առարկայն գաւաթ մը ժՄԻԵԼի  
ջըոյն մէջ դնել մէկ քառորդ ժամու չափ,  
յետոյ բամպակով սրբելու է, միջեւ խոնաւ-  
ութիւնը բոլորովին անցնի. Այս եղանակաւ  
առարկայն իւր առաջին փայլուն վիճակը կը  
ստանայ:

(12)

ԱՅՐԱԾԻ ԴԵՂ

Երբ մարմնորդ մէկ մասը, օրինակի համար  
ձեռքդ այրի, առանց մորթը սկրթուելու,  
անմիջապէս այրած մասը թաթիւէ քացախի

մէջ եւ մէկ քանի անգամ կրկնէ այս փորձը \*  
կակծուկը շուտով կ'անցնի եւ քանի մը ժա-  
մէն մորթին կարմրութիւնը կ'անհետանայ \*

(13)

ՁԵՐԻՑԻ ՎՐԱՅԻ ԿՈՐՄԻԻ ԲԻԾԵՐԸ ՄԱՔԻԵԼ

Կը պատահի շատ անգամոր մարդուս ձեռ-  
քին վրայ կամ մարմոյն ո եւ է կողմը կար-  
միր բիծեր եւ չէկութիւն մը կը նշարուի,  
այս բիծիրն անհետացնելու դարմանն է հե-  
տեւեալը.

5 Կրամ կալաքարի բորակ (Պօրաթ տը սուտ)  
50 ական կրամ վարդի և նարնջի ծաղկի ջուր  
1 կրամկնդրուկի (ասըլլէնտ) գօհօլ

կալաքարի բորակը վերսիշեալ ջուրերուն  
մէջ հալեցնելէ ետքը կնդրուկի գօհօլն աւել-  
ցընել. առաւօտ և երեկոյ լուացուիլ ալս ջրով:

(14)

ՃԵՐՄԱԿԵՂԻՆԱՅ ՎՐԱՅԻ ԺԱՆԳԻ ԲԻԾԵՐԸ  
ՄԱՔԻԵԼ

Ճերմակեղինի մը վրայէն ժանդի բիծերը  
հանել կարելի է՝ անագի նախաքլորաւարի

(Բրոդաք լօրիւր) միջոցաւ, զոր բիծին, վրայ քսելով՝ աղէկ մը շփելու է, յետոյ պէտք է ճերմակեղէնը լսւ մը լուալ:

—  
(15)

ՓՂԱՍԿՐԸ ՓԱՑԼԵՑՆԵԼ.

Փղոսկրէ առարկաները՝ փայլեցնելու ամենապարզ միջոցն է՝ թթուածախառն (Օքսիժէնէ) ջրի մէջ թաթխել զանոնք, որով կատարելապէս կը սպիտականան եւ դոյնը չի փոխեր:

—  
(16)

Դերձան անցուցած ատեն կարճատես անձինք ասեղը ճերմակ նիւթի մը վրայ բռնելու են:

—  
(17)

ԿՏԱԼԵԴԼՆԵՐՈՒ ՎՐԱՅԵ ԳԻՆԻՈՅ ԲԻՇՔ  
ԱՆՀԵՑԱՑՆԵԼ.

Շատ անգամ անուշադրութեամբ կտաւեղէններու վրայ դինի կը թափի, ասոր բիծը

անհետայնելու համար նոյն բծաւոր տեղը եռացող կաթին մէջ բռնէ. արդիւնքը կատարեալ է:

—  
(18)

ԿԱՐՇԱՀՈՏԵԱԼ ԱՆՕԹՆԵՐԸ ՄԱՔԲԵԼ.

Ամեն տեսակ անօթներէ եւ գործիքներէ որ եւ է գարշահոտութիւն բոլորովին ջնջելու միակ դարմանն է՝ զանոնք նախ ածուխի փոշիով եւ ապա աւազով շփել:

Առանց այս միջոցին դիմելու եթէ աճառով մաքրելու ելլենք՝ թէ ուշ կը մաքրուի եւ թէ բաւական աճառ կը վատնուի:

—  
(19)

ԱԿՌԱՆԵՐԸ ՄԱՔԲԵԼ.

Ակռաները ածուխի բարակ փոշիով մաքրելն ոչ թէ միայն նոցա լսւ սպիտակութիւն մը կը պարզեւէ, այլ նաեւ բերնի ոեւէ գարշահոտութիւն քաղցր շունչի կը փոխէ:

Ի հաստատութիւն մեր այս ըսածին, ածխավաճառները կը ցուցնենք, որք թէ եւ

աղասոտ արհեստ մը ունին՝ բայց ածուխին  
փոշին ակռաներնին այն աստիճան մաքուլք  
եւ ճերմակ կը լան, որ այլոյ ակռաներուն  
մաքութեան եւ սպիտակութեանը կը գերա-  
զանցէն :

(20)

### ՄԱԶԵՐՈՒ ԹԵՓԸ ՄԱՔԲՐԵԼ

600 կրամ օղիի մէջ լուծելով 8 կրամ քա-  
փուր (քեաֆիրի), և կամ 600 կրամ դաշչ  
ջրոյ մէջ լուծելով 8 կրամ թառպօնաթ տը  
բօթաս, պէտք է անով լուանալ մաղերը շա-  
բաթը մէկ երկու անգամ. Արդիւնքն է խիստ  
գոհացուցիչ :

(21)

### ՃԵՐՄԱԿԵՂԻՆՆԵՐԸ ԴՐՈՇՄԵԼՈՒ ՏԱՐՐԱԲԱ- ՆԱԿԱՆ ԿԵՐՊ ՄԸ

Պէտք է նախ ոք իւր անունն կամ թիւն  
երկաթի վրայ քանդակուած ունենայ. այս  
երկաթը լաւ մը տաքցնելու է, բայց ոչ այն-  
չափ որ կարմրնայ, շաքարի բարակ փոշիով

ժածկելու է ճերմակեղինին այն մասն՝ ուր-  
կուղես դրոշմել. ուժգին դի՛ր դրոշմէ ճեր-  
մակեղինին վրայ եւ կոխէ. ելած դրոշմէն  
անջնջելի կը մնայ :

(22)

### ԹՈՒԱԼԵԹԻ ՍՊՈՒՆԴՆԵՐԸ ՄԱՔԲՐԵԼ

Թուալէթի սպունդները երբ աղտոտին՝  
դէշ հոտ մը կ'արձակին. զանոնք մաքրելը  
շատ դիւրին է : Սպունդը ամանի մը մէջ դիր,  
վրան լիմոն քամէ. նոյն լիմոնին կեղեւները  
կտրտելով սպունդին վրայ ձղէ. վրան եռա-  
ցած ջուր լեցուր եւ այսպէս 24 ժամ թող որ  
հանդարտ մնայ. Յետոյ նոյն ջրով մի քանի  
անգամ սպունդը լուա, որ իւր բնական մաք-  
րութիւնը կը ստանայ :

(23)

### ԳԼԽՈՒ ՎՐՋՆՆԵՐԸ ՄԱՔԲՐԵԼ

Գլխու վրձինները ցորենի թեփով շփելու-  
է, որ իւղոտ նիւթերը կը մաքրէ. պէտք չէ  
երբէք զանոնք լուանալ:

Եթէ վրձինին մազերը թուլցած են, զա-  
նոնք (Ամօնեաք)ի մէջ թաթիւ եւ թող որ  
չորնան . այս կերպով իրենց նախկին կար-  
ծրութիւնը կը վերստանան :

(24)

ԺԱՆԳՈՑԱԾ ԴՔԱԼ, ԴԱՆԱԿ ԵՒ ԱՅԼՔ

Ասոնք քիչ մը ժամանակ քարիւղի (կազ)  
մէջ ձգելէդ ետքը խցանով (մանթար) եւ  
կամ լաթով մը սրբէ . Դիւրաւ կը մաքրուին :

(25)

ՄԵՂԱՆԻ ԴԱՆԱԿՆԵՐԸ ՓԱՅԼԵՑՆԵԼ

Փայտածուխի իսխտ բարակ (մազուած) փո-  
շիով եթէ զանակները շփուին՝ (առանց ջուր  
դպջնելու) սքանչելի փայլութիւն մը կ'առ-  
նուն :

(26)

ՈՍԿԵԶՈԾ ՇԲՁԱՆԱԿՆԵՐԸ ՃԱՆՃԵՐՈՒ ԱՂԲէՆ  
ՄԱՔՐԵԼ

Վրձինով կամ սպունդով մը՝ արատաւոր-

եալ շրջանակներն քացախով օծէ , յետոյ ջը-  
րով լուա եւ մեղմ ջնրմութեան մէջ դիր որ  
ինքնիրեն չորնայ :

(27)

ԱՊԱԿԻՒ ՎՐԱՅԷՆ ԶՈՐ ՄԱԾՈՅՅ (Հ-Հ-Հ) ՀԱՆԵԼ

Երկաթի կտոր մը կրակի պէս տաքցնելէ  
ետքը մածոյցին վրայ պտտցնելու է , մինչեւ  
որ կակուզնայ :

(28)

ՆՆՉԱԲԱՆԻ ԿԱՆԴԵՂՔ

Ընդհանրապէս ննջարանի խնայողական  
կանդեղք (իտարէ ֆիթիլի) առաւոտեան դէմ  
անհաճոյ կերպիւ կ'սկսին ճարճատիլ : Այս  
անպատեհութիւնը արդիլելու համար , պէտք  
է ջուրին եւ ձէթին մէջ տեղ անագի թերթ  
մը գնել , չօգոլայի վրայ փաթտուած փայ-  
լուն թղթին նման : Ուշադրութիւն ընելու է  
անագի թերթին այն մասը իւղուել՝ որ ջու-  
րին երեսը պիտի չոշափէ . այս կերպով կան-  
դեղիկը մինչեւ առաւոտ իր սովորական լոյ-  
ուը կ'արձակէ :

(29)

ԱԴՏՈՑԱԾ ԶԵՌՆՈՑՆԵՐԸ ՄԱՔԻԵԼ  
ԵՐԲ ՃԵՌՆՈց մը աղտոտի՝ ընդհանրապէս  
դայն մէկդի կը նետենք իբր անգործածելի  
ինչ . սակայն առեն մը եւս կընայ գործած-  
ուիլ հետեւեալ եզանակաւ մաքրելով : Առ  
1000 կրամ կաթ եւ մէջը լուծէ 5 կրամ  
քառապօնաթ տը սուտ եւ լաթով մը ճեռնո-  
ցրդ սբրելով հովին դէմ գիր որ խոնաւու-  
թիւնը առնէ :

**ԵՐԿՐՈՐԴ ԿԵՐՊ Մ'ԱԼ Ա՛Ռ ՓՈՉԻԱՋԱՅ ՔԻՉ**  
մը աճառ . 250 կրամ ամննեաք , 10 կրամ  
ժաւելի չուր եւ 155 կրամ հասարակ չուր .  
խառնէ ամենը եւ ֆանելայի կտոր մը թաթ-  
խելով սրբէ ճեռնոցը մինչեւ որ մաքրուի .

(30)

ԹՂԹԻ ՎՐԱՅԵՆ ԻՒՂԻ ԲՐԾԸ ՄԱՔԻԵԼ  
Թղթին իւղոտած մասին վրայ քիչ մը ունչն  
լեցուր , եւ երբ թուղթը զայն ծծէ՝ վրան  
տաշած կաւիճ ցանէ , վայրկեան մը ետքը  
երբ փոշին թօթուես՝ արատը կորտուած  
պիտի տեսնես :

(31)

ԲՈՒՐԴԻԸ ՃԵԲՄԿԻՑՆԵԼՈՒ ԿԵՐՊԸ

100 ՔԻԼՈԿՐԱՄ բուրդի համար 5 քիլոկրամ  
թուլֆաթ տը մանիէզի եւ  $3\frac{1}{2}$  քիլոկրամ Գի-  
գարպօնաթ տը սուտը բաւական քանակու-  
եամբ ջրոյ մէջ հալեցունելով , բուրդը մէջը  
դնելու է մինչեւ 40 տստիճան . յետոյ թո-  
ղուլ որ պաղի :

(32)

ՃՄԼՈՒԱԾ ԱՐԴԵՂԵՆ ՀԻԽՈՒԱԾՔԸ ԵՑԻԵԼ

ՃԵՌՔԻ վրայ գործածուած բրդեղէն հիւս-  
ուածքն եթէ ճմուած է , դիւրին միջոց մը  
կայ զայն բոլորովին շտկելու եւ նոր երեւ-  
ոյթ մը տալու :

ԱՀԱՎԱՍԻԿ .

Զըի մէջ քիչ մը խէժ (զամի) եւ քիչ մը  
լեղակ (շապ) խառնելով սրսկէ' այդ ջուրը  
հիւսուածքին հակառակ կողմը . յետոյ ար-  
դուկով անձիր վրայէն . Հիւսուածքդ այն-  
քան կը գեղեցկանայ , որ կը կարծուի թէ  
կարկանդի վրայ բանուած լինէր :

(33)

ԱՀՏՈՒՑԱԾ ԹԱԼԻՒՇԸ ՄԱՔՐԵԼ

Պարզ ջուր եւ լիքուր ամօնեաք կոչուած հեղուկը հաւասար մասեր մեկտեղ խառնելով, կակուղ վրձինով մը թաւիշին աղտոտած տեղերն զգաւշութեամբ (ո՞չ թէ ուժով) քսէ, եւ թող որ ինքնիրենը չորնայ:

(34)

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՈՐԴԵԲԸ ԶՆՉԵԼ

Շատ անգամ փայտէ սեղան եւ թափլին-ներու վրայ ծակեր կը դոյանան, որոց մէջ որդեր կան, եթէ այս ծակերուն մէջ (կաղ) կաթեցնենք՝ անմինջապէս որդերը կը կոտրին, ծակերն ալ դեղին մեղրամոմով կրնանք գոցել:

(35)

ԾԱԾԿԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԵծած անուշատը ըստ (նշատը) պաղ ջրոյ մէջ լուծելով՝ գրէ. եւ թուղթը հովին ջոր-

յուր եթէ կուղես գրածդ կարդալ՝ թուղթը կրակին վրայ բռնէ:

Ուրիշ կերպ մ'ալ.

Եթէ ջրով լուծուած պաղլեղով գրես եւ չորցնես՝ կարդացած ատենդ թուղթը ջրով թրջելու ես որ գրերը տեսնես:

(36)

ՃԱԹԱԾ ԱՄԱՆՆԵՐԸ ԿՊՑՆԵԼ:

Հաւկիթի ճերմակը զարնելէդ ետքը մէջը չմարած կիր խառնէ եւ ճաթած պնակները կամ քեասէները փակցնելու դործածէ: Փողոցը շըջող այն պուխարացիները, որք կոտրած ամաններ կը փակցունեն, այս բաղադրութիւնը կը դործածեն: Պէտք չէ մոռնալ որ փակցուած ամանին մէջ առ նուազն երկու օր բան մը դնելու չէ:

37

ԱՄԱՌ ԱՏԵՆ ԽՈՒՑԵՐԸ ԶՈՎ ՊԱՀԵԼ

Կուղէք որ խուցերնիդ զով մնայ ամառուան տաքերուն: Պատուհաններուն դրսի

կողմէն կախեցէք կտաւէ շարժուն վարագոյրներ, զորս օրը մէկ քանի անդամ պարզ ջրոյ մէջ թաթխելու էք առանց ուժով սեղմելու : Օդն այդ խոնաւութեան մէջէն անցնելով, հաճոյական զովութիւն մը կ'աղդէ . մինչեւ իսկ շատեր վայելչութեան համար անուշաբոյր նիւթերով խառնուած ջրի մէջ կը թաթխեն հիւրնկալութեան օրեր պատուհաններուն այս վարագոյրները :

—  
(38)

### ՄԵԾԱՔՍԵԱՅ ՀՍԳՈՒՍՏՆԵՐԸ ՄԱՔԻԵԼ

Կանաչ թէյը լաւ մը թրջելով, հետը խառնեցէք ափ մը շուշանի եւ մանուշակի արմատ, պէտք է որ 24 ժամ մետաքսեայ նիւթը այս բաղադրութեան մէջ մնայ. յետ որոյ կակուղ խողանակով մը պէտք է բիծերը մաքրել եւ արթուկով վրայէն անցնիլ :

Այս լուացքէն ետքը, մետաքսը բոլորովին կը մաքրուի կը կակուղնայ եւ անոլ հոտմ'ալ կունենայ :

(39)

### ԴԺՈՒԱՐԱՄԱՐՍՈՒԹԵԱՆ ԴԱՐՄՁՆ

Դժուարամարսութիւն ունեցող անձանց խորհուրդ կուտանք, ամեն անդամ ճաշէն յետոյ կտոր մը կարմիցած հաց ուտել. Մեծ օգուտ պիտի տեսնեն, եւ ստամոքսնին պիտի թեթեւնալ :

—  
(40)

### ՇԵՐԱՅԱՆ ՀԱԽԲՈՒ ՄԻԱԼ ԹԱՐՄ ԵՒ ԿԱԿՈՒՂ ԲՆԵԼՈՒ ՄԻԶՈՑ ՄԸ

Դի՛ք հաւը պազ ջրոյ մէջ 24 ժամ, քանի մը ափ միխրով լուա, փետուրներն հանէ, աղիքը պարպէ եւ 24 ժամ ևս սպասէ. Յետոյ եփէ տաք ջրոյ մէջ մէկ քառորդ ժամ. Ջրէն հանելով շամբըէ եւ երբ կէս մը խորովի՝ տագ կարագ կամ (սիսիր) անցուր վըրան. այս կերպով եփուած ծէ՛ր հաւը վառեակի համ կուտայ :

—  
(41)

### ԶԳԵՍՏԻ ՎՐԱՅ ԹԱՓՈՒԱՆ ԶԵԹ ԿԱՄ ՍՅԼ ԻՒՂԸ ՄԱՔԻԵԼ

Եթէ զգեստի վրայ ձէթ կամ այլ իւղ թա-

փի՝ ալիւր տաքցուցէք. բայց լաւ տաքցուցէք՝ եւ բամպակով տարածեցէք զայն զգեստին այն մասին վրայ։ Մէկ քանի անգամ կրկնեցէք այս փորձը եւ ապա խոզանակով մաքրեցէք. տաք ալիւրը իւղը կը ծծէ։

(42)

ՃԱՇԻ ԱՏԵՆ ԶԳԵՍՑԻ ՎԲԱՅ ԹԱՓՈՒ ԻՒՂԻ  
ԻՍԿՈՅՆ ՄԱՔԲԵԼ

Կերակուրի ատեն եթէ իւղոտ կտոր մը իյնայ կամ կերակուրի ջուր թափի հագուստին վրայ, եղած թացութիւնը անմիջապէ հացի փորով շփեցէք, եւ հետզհետէ նոր հացի փորով շփեցէք բիծ եղած աեղը մինչեւ որ անտեսանելի ըլլայ. այս գործողութիւնը առանց ժամանակ կորսնցնելու, բիծը պատահած ատեն ընելու է, իսկ եթէ թող տրուի որ բիծին թացութիւնը չորնայ, այն ատեն պէտք է երկու կտոր թուխ կամ ծծուն թըղթի մէջ տեղաւորել բծաւոր տեղն եւ տաք արդուկով վրայէն անցնիլ, սոյն գործողութիւնը կրկնելու է՝ թուղթը փոխելով, մինչեւ որ բիծը մաքրուի։

(43)

ՈՍԿԵԶՈՒԾԿ

Ոսկեձուծկ, որ ապակիէ անօթներու կամ աւազաններու մէջ կրնան պահուիլ՝ շատ տարիներ կ'ապրին, բայց եթէ ձմեռ ժամանակ անոնց աւազանին մէջ ձիւնի ջուր դբուի շատ չանցած ոչքերնին կը կուրնան եւ կ'ոչնչանան, հետեւաբար այս գեղեցիկ կենդանիները ձեռքէ չի հանելու համար ուշադրութիւն ընելու է որ ձիւնի ջուր չըլլայ, այս ալ ձմեռը աւազանին վրայ վրան մը կանգնելով տեղալիք ձիւնը արդիւկելով կըլլալ. նոյնպէս պարտէղին ձիւնոտ ջուրը աւազանին մէջ չի թափուելու համար պէտք եղած շուշութիւնն ի գործ դնելու է։

(44)

ԾԱՂԿԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԵՆՔ ՊԱՏՃԱՌԵԼԻՔ  
ԱՒԵՐՄՈՒԽՆՔՆԵՐԻՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ

Եթէ ծաղկի հիւանդութենէ բունուողք մութ սենեակի մէջ մնալով եւ մոմի լուսէն

զատ ուրիշլոյս չտեսնեն՝ ախտին աւերմունք-  
ներէն զերծ և աղատ կընան մնալ:

(45)

ԻՆՔՆԻԲԵՆ ՊԱՏՃԱՌԵԱԼ ՎԻՐԱՑ ԴԱՐՄԱՆ

Այս տեսակ վէրքերու ամենալաւ դեղն է  
կաւը փոշի ընել և վէրքին վրայ կապել: Անգ-  
լիացի հին մը 2 տարի բժշկաց դեղերն դոր-  
ծածելով, սրունքին վրայ ինքնիրեն դոյցած  
վէրքը բժշկել չկարենալուն ետքը, վերսոյիշ-  
եալ միջոցաւ յաջողած է 3 ամսուան մէջ  
զայն չորցունել:

(46)

ՃԱՆՃԵՐԸ ՎԱՆԵԼ

Փորձուած է որ եթէ դեղկանեփայտ (րի-  
մէն) ըսուած ծառատունկը թաղարի մէջ  
պահուած պահի մը կամ իսուցի մը մէջ դրուի՝  
ուր անհամար ճանճերու բաղմութիւն կայ,  
մէկ քանի օրուան մէջ ճանճի մը հետքը չը  
մնար:

ԵՐԿՐՈՂԴ ԿԵՐՊ Մ' ԱԼ:

Առ 60 կրամ րէշինա, 10 կրամ ուռը (պէք-  
մէզ) և 10 կրամ ձէթ, զորս եփելով մածոյց  
մը կը շինուի, այս մածոյցը փայտի մը վրայ  
քսելով՝ սենեակին մէջ կախէ, ճանճերը կու-  
գան վրան կը փակչին եւ հոն կը մնան:

Երրորդ եւ խնայողական կերպ մ' ալ. Ե-  
րիկուան դէմ առաստաղէն վար կախելու է  
(սէօիւտ)ի ճիւղերէ փունջ մը, ճանճերը անոր  
վրայ կը թառին, ուստի մութը կոխելուն  
պէս՝ այդ փունջը լաթով մը կը ծածկէք եւ  
անմիջապէս ջուրը կը ձգէք:

(47)

ԿՈՇԻԿՆԵՐԸ ՆՈՐ ԵՒ ՄԱՅՈՒԻՐ ՊԱՀԵԼ.

Եթէ կուզէք նոր եւ մաքուր պահել այն  
կոշիկները, զորս երկար ատեն չպիտի դոր-  
ծածէք, կլիսէրինով ծեփեցէք զանոնք, փո-  
խանակ ձէթի կամ այլ իւղերու որք ընդհան-  
րապէս կը դործածուին եւ որք շատ ան-  
դամ կոշիկները կը ճաթուտեն:

(48)

ՑՈՒՅՆԸ ԹՇՆԱՄԻ ՈՒԺԻՇԸ ՈՉՆՉԱԾՆԵԼ  
Ուստիճը՝ որ ցորենի հատիկները կը կրծէ,  
բարեբաղդաբար թշնամի մը ունի որ զինքը  
կը վանէ . այս թշնամին է լուբիան . եթէ  
լուբիայի հատիկները մանրէք եւ գոյացած  
ալիւրը ցորենի պարկին վրայ ցանէք՝ կրծող  
որդն անմիջապէս անյայտ կըլլայ :

Ընդհակառակն չոր ոլունը (պէզէլեա) յին-  
քըն կը հրաւիրէ ուստիճը . ուստի պէտք է ցո-  
րենի ամբարանցներէն վերցնել եւ ջնջել  
ոլունը :

(49)

ԶԵՄՔԵՐԸ ՃԵՐՄԿՑՆԵԼ ՈՒ ՓԱՓԿԱՅՆԵԼ

ՃԵՐՄՔԵՐԸ մաքուր պահելը առողջապահիկ  
միջոց մ'է . ուստի զայն մաքրելու համար  
պէտք է լուանալիք ջրոյն խառնել վարսակի  
(եռլափ) չոր ալիւր փոքր քանակութեամբ ,  
այս ալիւրը մորթը կը փափկացնէ և կը ձեր-  
մկցնէ . իսկ եթէ վարսակի ալիւր չդառնուի .  
լուանալիք ջրոյն մէջ քիչ մը ամոնեաք խառ-  
նելու է . թէեւ ոմանք կլիսէրին կը գոր-

ժածեն , բայց հաստատուած է որ այս վեր-  
ջինը շատ անդամ ձեռքերը կը կարծրացնէ  
եւ կը կարմրցնէ :

(50)

ՔԹԻ ԱՐԻՒՆԵԼՈՒՆ ԴԵՄ ՄԻՋՈՅ

Քիթը արիւնողին երկու ձեռքերը գլխէն  
վեր բռնելով՝ խոնաւ թաշկինակ մը գնելու է  
անոր դէմքին վրայ . եւ կամ մէկ երկու թէյի  
դգալ հասարակ աղը տաք ջրոյ մէջ հալեց-  
նելով՝ փոքրիկ շիրինկայի մը միջոցաւ ոնքե-  
րուն մէջ մտցնելու է :

(51)

ՔԻՆՔԻՆԱՅԻ ՕՇԱՐԱԿ ՊԱՏՐԱՍՏԵԼ

10 կրամ քինքինայի կեղեւը քիչ մը շուրի  
մէջ ձգեցէք 24 ժամ . 500 կրամ շաքարը կը-  
տրեցէք հաւկիթի ճերմկուցով կէս լիտր ջու-  
րի մէջ եւ մէջը լեցուցէք քինքինան՝ բարակ  
մարմաշէ անցնելէ ետքը . Այս միջոցը աժան  
է և անարատ :

(52)

ԱՅԻ ՍՈՒՐՃԸ ԳԵՆ ՏԵՍԱԿԻՆ ԶԱՆԱԶԱՆԵԼ

Պիստ եւ ծանր կըլլան լաւ սուրճի հատերը եւ շուտ մը ջրի տակը կիշնան . իսկ ջուրի վրայ լողացողները գէշ տեսակէ են : Սուրճին ներկուածութիւնը հասկնալու համար երբ հատերը տաք ջրոյ մէջ նետուին եւ ուժով մը ցնցւին՝ անմիշապէս գունանիւթը հատերէն կը զատուի : Մովի ջրով վնասուած սուրճը անհաճոյ հոտ մը կունենայ եւ շատ ատեն ալ մէկ մէկու կը կպչին : Մովի ջրով վնասուածը ճանչնալու համար հատերը պադ ջրոյ մէջ նետելով խառնելու է . եթէ ջուրը աղի համ մը ստանայ . սուրճը ծովի ջրով վնասուած է :

—

(53)

ԵՐԿԱԹՆ ՈՒ ՊՈՂՊԱՑԸ ԺԱՆԴԻ ՊԱՀԵԼՈՒ  
ՄԻՋՈՑ

4 Տրամ քարուրը (քեափիրի) 100 արամ խողի իւղի մէջ լուծէ . կրակի վրայ դիր եւ վրայի փրփուրը միշտ ա՛ռ , յետոյ մէջը այն-

քան կապար խառնէ՝ որ երկաթի գոյն ըստանայ . երկաթէ ու պղղպատէ գործիքներն եթէ այս նիւթով օծես եւ 24 ժամ թողելէդ ետքը լաթով մը սրբես՝ ամիսներով ժանեքէ աղատ կը մնան :

—

(54)

ՍԵԿ ԴԵՐՉԱՆՈՎ, ՀԻՒՍՈՒԱԾ ԳՈՒԼՊԱՆԵՐԸ  
ՄԱՔԻՐԵԼ

Սեւ գերձանով հիւսուած գուլպաները, զոր սգաւորք կը գործածեն, օճառաջրով լուացուելով՝ շուտով գոյներնին կը նետեն . ուստի օճառով մի՛ լուաք զանոնք , այլ կակուղ թեփի (քէրէք) ջրոյ մէջ : Երբ գուլպան նոյն ջրէն հանէք՝ լաթի մը մէջ փաթելով ուժով քամեցէք , յետոյ շուտ մը կրակին վրայ չորցուցէք , եւ ոչ թէ բաց օդին եւ արեւին . Այս միջոցաւ , սեւ գուլպաները իրենց գեղեցիկ գոյնը չեն կորսնցներ :

—

(55)

ԿԱՐԵՑԵՑԵԱԼ ԻՆԱՑՈՂՈՒԹԻՒՆ ՄԸ

Եատեր խնայողութիւն ընել կը կարծեն  
բաթաթէզը կամ այլ ինչ փոքր քանակու-  
թնամբ իւղի մէջ խորավելով . բայց պէտք է  
գիտնան թէ այս կերպ պատրաստուած կե-  
րակուրն անհամ, ծանր կը լինի եւ բոլոր  
իւղը կը ծծէ, ընդհակառակն սանը կամ պը-  
պուկը առատ իւղակ լեցնելու է, այնպէս որ  
տապիուելիքը բոլորավին մէջը թաթխուի,  
ասով ոչ միայն բանչելի խորոված մը կու-  
նենան՝ այլ զարմացմամբ պիսի տեսնեն որ  
քիչ իւղ ծծած է :

(56)

ԿՐԱԿՈՅ ԲՆՈՒԹԻՒՆՆ ՀԱՆԴԱՐՑԵՑՆԵԼ

Եթէ բնութիւնը բուռն կրքեր տուած է  
քեզ, և կենաց փորձառութիւնը կուսուցանէ  
թէ պէտք է չափաւոր ըլլայ, Բիւթագորոսի  
խրաբին հետեւէ : Բաղրջուկի (էպէ կիւմէ-  
ճի) տերևներով աղցան կեր ամեն ժամանակ.  
այս մեղմացուցիչ տունկը կարող է ամենէն

կրակոյ բնութիւններն իսկ հանդարտե-  
ցնել :

(57)

ՎԱՌՈՒԱԾ ՄՈՄԻՆ ԶԲ ՎԱԶԵԼՈՒ ՄԻՉՈՑԸ

Անոնք որ մամով աշխատելու սովորութիւն  
ունին, գոհ պիտի մման անշուշտ եթէ ցոյց  
տրուի իրենց մոմ չի վազելու միջոցը : Հաւ-  
կթին ճերմակովը մամը ծեփեցէք եւ հովին  
չորցուցէք . ուշագրութիւն ընելու է միայն որ  
հաւկիթը չդպչի բուծինին (Փեթիլ) :

Մոմ վառողները եթէ բիւրեղեալ անկիւնա-  
ւոր ճրագաբերաններ գործածեն, մոմին  
նոյսը կրկին փայլ կուտայ :

(58)

ՄԿՆԵՐՆ ՀԵՌԱՑՆԵԼ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ

Եանալեզու (ձինօկլօսում օֆիցինալէ) կոչ-  
ուած բոյսն մուկ եղած տեղը ցանէ : Այս  
բոյսէն կենդանին այնքան կը զգուի որ մէկ  
օր չ'տեւեր կը փախչի :

Երկրորդ կերպ .

Եթէ (թիրէմէնթին եաղի)ով թրջուած լաթի կտոր մը դնէք մուկերուն բացած ծակերուն բերանը , կենդանին ասոր ալ հոտէն չախորժելով կը փախչի :

Երրորդ կերպ .

Մեծ եւ փոքր մուկերը ջնջելու պարզագոյն միջոցն ալ է գաճը (ալչը) . զոր պէտք է տարածել պնակի մը վրայ , յետոյ վրան ալիւր ցանելու է հաւասարապէս . այնպէս որ ալիւրի բարակ խաւ մը գոյանայ գաճին վըրայ , այս պնակէն քիչ մը անդին երկրորդ պնակ մ'ալ դնելու է որ քիչ մը ջուր պարունակէ : Մուկերն 'ի տես ալիւրին կը փազեն եւ միեւնոյն ժամանակ գաճն 'ի միասին ուտելով՝ փորերնին վայրկենական կիզման մը կ'ենթարկի , և երբ իրը զովացուցիչ դեղ վաղեն ջուրին որ իրենց համար պատրաստուած է՝ անմիջապէս գաճը կուտի անոնց աղեացը մէջ և այդ ճաշարանը կըլլայ մահարան :

Խոկ եթէ գաճը ուտելէն ետքը ոտնաձայն մը առնելով չկարենայ դրուած ջուրէն խրմել ու փախչի , պէտք է գիտնալ որ աղիք-

ներու կիզմանը դէմ ջուր գտնելու համար ուղղակի ականը կը վազէ՝ եւ հոն կը մնայ նշասպառ :

(59)

ՄՐԶԻՒՆԵՐԸ ԶՆԶԵԼՈՒ ՊԱՐԶ ՄԻՋՈՑՆԵՐ

Ա . Կաւաթ մը լեցուն ջրի մէջ գիր մատնոցի մը չափ մեղր , մրջիւնք մեղրին հոտէն հրապուրուելով , կուգան կը ժողուուին գաւաթին մէջ եւ կը խեղդուին : Երբ տան մէջ ուեց տեղ մը մրջիւնք երկան ելլեն՝ առջեիրիկուընէ մեղրով գաւաթը այն տեղ դիր , առաւտօտուն սեւցած պիտի դ տնես զայն մրջուններով , եւ մի քանի օրուան կրկնութեամբ նոցա հետքն անգամ չ'մնար :

Բ . Եթէ սղոցացեալ փայտի փոշի ցանէք մրջիւններուն դուրս ելած ծերպերուն մէջ , նոյնպէս եթէ պարտէզներու մէջ մրջիւններուն ընթացած ճամբուն վրայ փայտի փոշիով խառն ջուր սրսկէք՝ քիչ ատենէն կը հեռանան ամենքն ալ :

Գ . Ինչպէս յայանի է , մրջունք պտղատու ծառերուն վրայ ալ կ'ելլեն . ասոնց ընթացքը

արդիլելու համար՝ ծառերու արմատին բուլըտիքը կաւիճի վոշխով շրջանակ մը ձեւացնելու է . մրջիւնը ընսպդմամի կ'ատէ կաւիճը, եթէ իւր ճամբուն վրայ կաւիճ ցանուի՝ ետ կը դառնայ, եթէ բոլորտիքը ցանուի՝ բանտարկեալ կը մնայ :

Դ . Զուիցերիոյ մէջ Տ : Տ - Բ - է - է տերեւներ կը զնեն մրջուններուն գտնուած տեղերը . հոտէն չախորժելով կը փախչին եզեր :

Ե . Եթէ ընկուզենիի տերեւներով եռացեալ ջուրը մրջուններու բոյնին մէջ թափուի, մէկ մրջիւն անգամ ողջ չի մնար .

Կամ եթէ անոնց բայնին մէջ քիչ մը աղ ցանուի և վրան մէկ երկու կաթիլ ջուր թափուի՝ ամենքն ալ կ'ոչնչանան :

—

(60)

### ԱՄՊԱՆԵՐՈՒ ՇԻՇԵՐՈՒ ԶԿՈՑՌԵԼՈՒ ՄԻՋՈՑ ՄԻ

Կանթեղաց կամ դամբարներու (լամպա) շիշեր, ինչպէս նաև ուրիշ ապակեայ առտընին գործածուած իրերը չկոտրելու դիւրին միջոցն է հետեւեալը . վերոյիշեալները պաղ

ջրով լեցաւն կոնքի մը մէջ տեղաւորելէ ետքը կրակին վրայ գնել, երբ ջուրը եռալ ըսկսի՝ մէջը քիչ մը աղ նետելու է . 20 վայրկեան եռալէն ետքը կոնքը կրակին վար առնելու եւ թողելու է որ կամաց կամաց պազի . Այս գործողութեան ենթարկեալ շիշերը ալ ևս չեն ճաթիր եւ ցուրտին ու տաքին յանկարծակի փոփոխութեանց կը դիմանան :

—

(61)

### ՔՈԼՈՆԻԱԿԱՆ ԶՈՒՐ ՊԾՏՐԱՍՏԵԼ .

Քոլոնիական ջրի (օ տը քոլոնեը) գործածութիւնն ընդհանրացած լինելով, օդտակար պիտի լինի անշուշտ անոր բաղադրութեան եղանակը ցոյց տալ, որ շատ պարզ է .

Պէրկամօթի իւղ	·	·	·	·	10	կրամ
Նարնջի իւղ	·	·	·	·	10	»
Լեմնի չուր	·	·	·	·	10	»
Նարնջենոյ ծաղկի իւղ	·	·	·	2	»	
Խնկունոյ (թօմարէն) իւղ	·	·	2			
Ակքօօլ 90°, (աստիճան)	·	·	966			
Այս ամենը խառնեցէք եւ քամեցէք . որ-						

ով թէ ծախուածէն աժան եւ թէ անխարդախ քոլօնիական ջուր պատրաստած կը լափ :

—  
(62)

### ՀՆԴԻԱՀԱԿԻ ՄԻՒՑՑՈՂՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Փորձուած է որ հնդկահաւի ձագը ծնած միջոցին եթէ ջրի մէջ թաթիսէք այդ անասնիկը, թէ առողջ կը լինի և թէ շուտով կը մեծ նայ . նաև առջի օրերը պէտք է դինիի կամ ինձորողիի մէջ թաթիսւած հացով մնուցանել զանոնք, այս կերպով աղւոր ու խոշոր հնդկահաւեր կ'ունենանք :

—  
(63)

### ԶԻՆԱԿԱՆ ՄԵԼԱՆԸ ԱՆՁԻՆՉ ՊԱՀԵԼՈՒ ՄԻՋՈՑԸ

Յայտնի է որ Զինական ընտիր մելանին ամենէն աղէկներն ալ շատ անդամ անջնջելի չեն մար և իրենց նախկին գոյնը կը կորսնցնեն . Այս անպատեհութեան առաջքն կարելի է

առնուլ քիչ մը լեղ (շապ) խառնելով այն ջրին մէջ որով կը հալեցնէք չինական մելանը, կամ 100 ին երկու բօթասի աղ խառնեցէք, այս կերպով գոյացած չինական մելանն բոլորովին անջնջելի կը լինի եւ բնաւ գոյնը չի փոխուիր . միայն, այս պարագալին մէջ պէտք է զգուշանալ վրձինը կամ գրիչը շրթանց դպջնելէ :

—  
(64)

### ՆՈՐ ԾԱՂԿԵԼՈՒ ՎՐԱՅ ԵՂՈՂ ԾԱՌԵՐԸ ՑՐՑԻՇ ԴՔՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Ե՞ր ծաղկելու վրայ եղող ծառերն չի սառեցնելու համար զանազան միջոցներ կան : Պարտիզապաններ կան, որ արեւու ծաղումէն առաջ կը ջրեն զանոնք եւ այսպէսով կը պաշտպաննեն նորահաս պտուղներն գիշերուան ցողին ու սառին դէմ :

Ֆրանսայի գաւառներէ միոյն մէջ ուչիչ փորձ մ'ալ եղած է : Ծառերուն ճիւղերուն վրայէն չուան մը անցնելով, չուանին ծայրերը ապակիէ ծածկիչի (քլօշ) մը մէջ կը դնեն

զոր ջրով կը լնուն . Ասանկով ոչ ծառը եւ  
ոչ ալ ծածկիչին ջուրը չեն սառիր : Սոյն  
վերջին փորձն ընող պարտիզանը յաջողե-  
ցաւ նոյնպէս սառէն ու ձողէն անվիաս պա-  
հել շատ մը ծառեր՝ որք բաց դաշտի վրայ  
եւ հովերու դէմ կը դժուռէին : Ահաւասիկ  
իր պարզ միջոցը : Մառոց արմատին շուրջը  
խոնաւ աղբ դրաւ : Ազբին երեսը կը սառի,  
իսկ ծառերն ընա՛ւ :

(65)

### ՎԱՐԴԵՆԵԱՅ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆ ՏՈԼ

Եթէ ծխանի մրուրը (քուրում) գոց պար-  
կի մը մէջ դրած ջրով լեցուն աւազանի մը  
մէջ թողուք եւ այն ջրով վարդենիները ոռո-  
դէք, վարդատունկերը կը զարդանան և վար-  
դերը փայլուն գոյն սը կը սասանան :

(66)

### ՄՈՐԹԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ԴԱՐՄԱՆ

Հաւկթի դեղնուց չորս մաս

կլիսէրին . . . . հինգ մաս .

Այս խառնուրդը, որ կը սայ երկար ժամա-  
նակ ալ պահպանուիլ, պէտք է քսել լրճու-  
ած մորթին վրայ . այրածի ու մանաւանդ  
ստեանց ճաթուտած պտուղներու համար ես  
շատ օգտակար է .

(67)

### ԹՈՒԽԱ ԳՈՅՆ ԵՒ ԵՐԿԱՐ ԱՐՏԵՒԱՆՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼ

Թուխս գոյն և երկար արտեւանունք ամեն  
ժամանակ մեծ տեղ մը գրաւած են կնոջ մը  
գեղեցկութեան մէջ : Այս սիրուն միագոյնը  
ունենալու համար ո՛չ մնդոյի պէտք կայ և  
ո՛չ ուրիշ ուկէ խառնակ նիւթերու, որք մոր-  
թը կ'ապականեն :

Ընկուզի տերեները աղէկ մը եփելով՝ այդ  
ջրով ամեն օր արտեանունքնիդ լուացէք .  
ասով ոչ միայն աչքերնուդ տեսութիւնը կը  
զօրանայ . այլ յօնքերնիդ կը թանձրանան,  
եւ քիչ ժամանակի մէջ արտեւանունքնիդ  
գեղեցցիկ գոյն մը կ'զգենուն :

(68)

ՍՈՒՆԿԵՐԸ ԵՐԿԱՐ ԺԱՄՊԱՆԱԿ ՊԱՀԵԼՈՒ  
ԵՂԱՆԱԿ ՄԸ

Նախ առ է՛ք ընդարձակ ապակեայ շիշ (պուգալ) մը և մէջը լեցուցէք մաքուր ջուր, որոյ  $\frac{1}{2}$  ը պէտք է լինի ասիտ սիւլֆիւրիք։ Յետոյ մաքրուած սունկերը դի՛ր շիշին մէջ և բերանը լաւ մը դոցէ, այնպէս որ հովի հոսանք մտնելու ճամբայ մը չ'գտնուի։ Այս եղանակաւ սունկերը 3-4 տարի կրնան մնալ անվըտանդ։

—

(69)

ԽԱՐԴԱԽԵՑԼ ԿԱՄ ՎՆԱՍՍԱԿԱՐ ԹԵՅԸԸ  
ՃԱՆՉԱՆԱԼ

Որչափ մեծ քանակութեամբ թէյ սպառի, այնքան աւելի խարդախեալ թէյերն ալ կը շատնան։ Եւ շատ դիւրին է թէյը խարդախել։ մանաւանդ ճարտար ձեռքերու համար, որք (պլէօ տը բրիւս) և (սիւլֆաթ տը շօ) կոչուած նիւթերը կը խառնեն, եւ այս բազագութեամբ թէյն իւր բնական գոյնը կառ-

նու։ սակայն այս բաղադրութիւնը ԽԻՍՏ ՎՆԱՍՍԱԿԱՐ է։ Ուստի, եթէ վստահութեան արժանի խանութէ մը չէք գներ ձեր թէյը, լուացէ՛ք զայն պաղ ջրոյ մէջ և բարակ լաթով մը քամեցէք։ Եթէ խարդախեալ է՝ բարակ փոշի մը կը գոյանալ։

—

(70)

ԱՂԱԽԻՆԵՑԱՆՑ ՈՉԻԼՆԵՐԸ ԵՒ ՃՃԻՆԵՐԸ  
ՈՉՆՉԱՑՆԵԼ

Աղաւնետանց ոջիները և այլ ճճիները ըսպաննելու համար առ էք մաղուած մախիր և աղաւնետան գետինը տարածեցէք։ Աղաւնիներն այնչափ գոհ կը լլան, որ իրենց ոտքերովը կը քերեն գետ տինը, մոխրոյ փոշիով կը ծածկուին եւ թուշելով՝ աղաւնետան ամեն կողմը կը ցրուեն փոշին։ Արդիւնքն անմիջական կը լլայ։ Փոշիացեալ գաճն (ալչը) ալ կը նայ մախրոյ տեղ գործածուիլ։

—

(71)

ՀԻՆ ԶԵՐԱԳԻՐՆԵՐԸ ՈՒ ԱՂՏԱՑ ԴՐՔԵՐԸ  
ՄԱՔՐԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻԶՈՑ ՄԸ

Ա՛ռ գ աւաթ մը ժաւելի ջուր , փոքր վըր-  
ձինի մը միջոցաւ սրսկէ՛ այդ ջուրը բծերուն  
վրայ . յետոյ կակուղ ֆանէլայով մը չորցուր,  
մինչեւ որ թղթին խոնաւութիւնը անցնի :  
Այս եղանակաւ քանի մը ժամ ետքը այդ  
աղտոտ ձմռագիրները իրենց առաջին վիճա-  
կը կը վերստանան :

(72)

ՍԵՆԵՍԻ ԳՈՐԳԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ  
ՄԸ

Ա՛ռ եղան լեզի մը (Էօտ) եւ դեր 10 լիտր  
ջուրի մէջ . մէկ քառորդ ժամուշափ լաւ մը  
խառնելէդ վերջը , խողանակով մը խառնուր-  
դը սրսկէ՛ գորգին վրայ , այնպէս որ վրփուր  
մը երևան ելնէ : Երկրորդ անդամ մա-  
քուր ջրով եթէ խողանակես՝ թէ վրփուրը  
ըը կը վերջանալ եւ թէ աղտեղութիւնք բո-  
լորովին կ'անհետանան : Գորգին գոյնը աւե-  
լի փայլեցնելու համար կրնաս նաև վերոյիշ-

եալ խառնուրդին մէջ դնել սօտա , պաղլեղ  
և ափ մը հող :

(73)

ՆԱՐՆՁԻ ԿԵՂԵՒԻ ՎԱՐԵԼԻՔ (ԶԼՐԱ)

Զեռքերնիդ անցած բոլոր նարնջի կեղեւ-  
ները պահեցէք , մատի լայնութեամբ կտր-  
տելով՝ չորցուցէք , ասոնցմով կրնաք դիւ-  
րաւ կրակարանը վառել . զի նարնջի կեղեւ-  
ները կապոյտ եւ սաստիկ բոց մը կ'արտա-  
դրեն , որով իսկոյն կը բռնկին կրակարանին  
փայտերը կամ ածուխները :

(74)

ՊԱՑԻ ԹՂԹԵՐՈՒ ՎԲԱՑ ԳՈՅԱՅԱՄ ԲԻՄԵՐԸ  
ՄԱՔՐԵԼ

Առէ՛ք թափչաց կաւ (Փուլօն) , և ծխափո-  
ղի հողև պաղ լրոյ մէջ շաղուելով՝ դոյացած  
բաղադրութիւնը բիծերուն վրայ ծեփեցէք ,  
առանց սակայն չփելու , և ամբանջ դիշեք մը  
թողուցէք այսպէս :

Հետեւեալ առաւօտ բիծերն անհետացած պիտի գտնէք . իսկ եթէ շատ հին են եւ բոլորովին չեն անհետացած՝ այս փորձը անդամ մ'ալ կրկնեցէք, արդիւնքը անմիջական կրլլայ :

—  
(75)

ԱՊԱԿԵԱՅ ՇԻՇԵՐ ԵՒ ԱՄԱՆՆԵՐ ՄԱՔԻՐԵԼ

Եթէ ապակեալ շիշեր և ամանները, որոց մէջ ձէթ լեցուցած էք, աղտոտած են եւ կուզէք մաքրել, առէք մէծ քանակութեամբ ապակեխոտ (եաքըշկան) որ սովորաբար հին պատերու վրայ կը բուսնի եւ դրէք աղտոտ ամանին կամ շիշին մէջ : Յետոյ ջուր լեցնելով ուժով շարժեցէք եւ մաքրեցէք մինչեւ որ ձէթին հետքն անդամ չ'մնայ : Ապակեխոտը բորակ կը պարունակէ, զոր պատերէն կառնու . եւ բորակն, ինչպէս յայտնի է, մաքրող նիւթ մ'է :

—

(76)

ՀՈԳՈՒՍՏՆԵՐՈՒ ՕԶԻՔԸ ՄԱՔ ՐԵԼ

Փոխանակ գօհօլի (իսպիրթօյ) աւելի լաւ կընէք եթէ հագւեստներու օձիքն կամ այլ մէկ մասին աղտը մաքրելու համար չոր լաթի կտորով մը ամռնեաք քսէք :

—  
(77)

ԺԱՆԳՈՑ ԱՄԱՆՆԵՐԻ ԹՈՒՆԱԿՈՐՈՒԱՆԻ  
ԴԱՐՄԱՆ

Այն անձը որ ժանդոտ ամաններէ թունաւորուած է, պարապ չկենալով՝ հետեւեալ դգուշութիւնը կընայ ընել մինչեւ որ բժիշկը համնի : Հաւկիթի ճերմակուց եւ կաթ խառնելով մեծ քանակութեամբ խմելու է . եթէ հաւկիթ չ'գտնուի ալիւր ևս կընայ գործածուիլ, կամ շաքարոտ գաղջ ջուր :

—

(78)

ԴԼՄՔԻ ԿԱՅԾՈՈՒԿՔ (ՍԻՎԻԼՃԻԿՆԵՐ)  
ԴԱՐՄԱՆԵԼ

ՅՈ կըամ ժժմբի (քիւքիւրտ) ժաղիկը լուա-

է ետքը՝ զրան կէս լիդրա եռացած ջուր  
լեցնելու եւ երկու օր թողելու է . այնու  
հետեւ նոյն ջրով օրը մէկ երկու անգամ  
առաւօտ եւ երեկոյ երեսին վերքերը լուա-  
լու է . փոքր քանակութեամբ ծծմբի ծաղիկ  
ալ ուտելով՝ դարմանը կը փութացուի :

—

(79)

ԱԻՐՈՒԱԾ ՃԵՐՄԱԿ ԳԻՆԻՆ ԴԱՐՄԱՆԵԼ

Հաստատուած է որ ապրիլի սկիզբները  
այգիները կը բողբոջին՝ ճերմակ գինինե-  
րը կաւրուին , այսինքն կը թանձրանան իւղի  
պէս եւ համերնին կը կորսնցնեն , ուստի  
գաղիացի գինեգործք հետեւեալ կերպով զա-  
նոնք կը դարմանեն :

Մէկ լիտրա գետի (անուշ ջուրի) աւաղը  
արեւուն մէջ լաւ մը չորցունելէ ետքը՝ զայն  
քիչ քիչ տակառին ծակէն ներս լեցունելու  
եւ փոքրիկ գաւազաններով գինին խառնե-  
լէ յետոյ , թողելու է որ հանդարտի . Պէտք  
է գիտնալ որ աւաղը քիմիական ազդեցու-  
թեամբ գինիին թանձր մասունքը տակա-  
ռին խորը կ'իջեցնէ իրեն հետ , որով և գինին

թէ իւր նախկին պայծառութիւնը եւ թէ մի-  
անգամայն իւր համը կը վերստանալ :

(80)

ՓԱՅՑԸ ԵԲԵՆՈՍԻ (ԱՊԱՆՕԶ) ՆՄԱՆԵՑՆԵԼ

Հինգ քիլոկրամ ջրոյ մէջ 250 կրամ (պա-  
գամ աղաճը) կէս ժամու չափ եռացնելէ վեր-  
ջը աւելցուր զրան 15 կրամ սուլֆաթ տը  
ֆէո , այս բաղադրութիւնը առաք տաք փայ-  
տին վրայ զա՞րկ , զարնելէն ետքը երկու ան-  
գամ եւս կրկնէ . Թէ որ այդ փայտին գուտ  
ու գոյն և փայլունութիւն մը տալ կուզես՝  
պէտք է գործածելիք ջրդեղի (վէրնիճ) մէջ  
քիչ մը ու ներկ խառնես :

(81)

ԹԻԹԵՂԵԱՅ (ԹԻՆՔԻ) ԻՐԵՐԸ ՓԱՅԼՈՒՆ ԵՒ  
ԱՆՑՈՒՏ ՊԱՀԵԼ

Այս տեսակ անօթները կրային ջրոյ մէջ  
թաթիւնելով կամ ալդ ջրով պարզապէս լուա-  
լով երկար ժամանակ կը դիմանան առանց  
ժանգստելու : Մետաղեայ կամ պողպատէ

գործիքներն ալ այս գործողութեամբ անարատ կը մնան երկար ատեն :

—  
(82)

ԱՌԱՆՑ ՀԻՄՈՒՆԻ ՀԻՄՈՆԶՈՒԻՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ

70 տրամ (ասիթ թարթարիք) եւ 20 տրամ լիմոնի զտուած հիւթը խնամով իրար խառնեցէք եւ պահեցէք լաւ գոցուած շիշի մը մէջ : Պէտք եղած ժամանակ այս խառնուրդէն փոքր դդալ մը շաքարախառն ջրոյ մէջ խառնելով կրնաք պատրաստել ութը տաս դաւաթ լիմոնջուր : Այս բաղադրութիւնը լիմոնի տեղ կրնայ ծառայել նաեւ ուրիշ ամեն պարագայի մէջ . բայց եթէ կուզէք աղէկ տեսակն ունենալ, ամիս մը պահելէ ետքը գործածեցէք :

—  
(83)

ԽՂՈՒՆՁՆ ՊԱՐՑԵՁՆԵՐԻՆ ՄԱՅՐԵԼ

Յայտնի է որ պարտիզպանք սոյն դանդաղաշրժ կենդանւոյն աղէկ աչքով չեն նայիր, ուստի վերսայլի պարտիզպանական ազդային

գոլրոցի տնօրէն Պ. Հարտիկի առաջարկած հետեւեալ միջոցը անոնց կը ներկայացնենք : « 20 հարիւրորդամէթը քառակուսի տախտակի մը վրայ տարածեցէք հին կամ թըթուած կարագ եւ կամ ճարպ . — տախտակին տեղ կրնաք կաղամբի տերեւներ ալ գործածել . — իրիկուան դէմ այսպէս պատրաստուած կաղամբի տերեւներ կամ տախտակիները պարտէզին մէջ իրարմէ 8-10 մէթը հեռաւորութեամբ կը տեղաւորէք . ապահով եղիք թէ առաւօտուն զանոնք խղունջով ծածկուած պիտի գտնէք, որոց մեծ մասը այնքան փոքր է՝ որ անկարելի պիտի ըլլար ձեռքով ժողուել . զանոնք սպաննելու համար դիւրագոյն միջոցն է բէթրօլի (կազ) մէջ ձգելը :

—  
(84)

ԹԻԹԵՂԻ ՎՐԱՅ ԿՐԵԼՈՒ ՄԵԼԱՆ

Տարբարանք հետեւեալ մելանը կը գործածեն թիթեղի վրայ գրելու համար .

10 մաս բորական թթու (ասիտ պոռիք)

10 մաս ջուր և 1 մաս պղինձ . Պղինձը բո-

բական թթուի մէջ լուծելէդ ետքը վերսյիշեալ 10 մաս ջուրը վրան աւելցուր իսկ դրեւու համար սովորական դրիչ մը բաւական է : Եթէ թիթեզը իւղային նիւթերով աղտոտած է կաւիճի փոշիով պէտք է մաքրել :

—

(85)

### ՄԺԵՂՆԵՐԸ (ՄԻԿՐԻՍԻՆՔ) ԶՆՉԵԼ

Առէ՛ք (Բուտրը էնսէքթիսիտ) եւ փոքր դգալ մը սենեկին մէջ ծխեցէք (թիթթոիւ) պատուհանները գոց . մուխն անոյշ հոտ մը կը բուրէ եւ մժեղները կ'անհետանան . իսկ եթէ սոյն փորձն անյաջող ելնէ՝ պէտք է գիտնալ որ սխալմամբ ուրիշ փոշի մը առնուած է :

—

(86)

### ՍԵՆԵԱԿՆԵՐՈՒ ՕԴԸ ՄԱՔՐԵԼ

Փոշիացեալ կաւիճի զրալ հասարակ քացախ լեցունելու է , մինչեւ որ խառնուրդն այլեւս եռալէ գաղրի . քիչ մը ատեն հանդարտ թողելէ ետքը , որպէս զի աղտեղի եւ աւելորդ մասը երեսը ելլէ՝ (զոր վերցնելու

է ) եւ ամենէն յատակը մնայ հաստատուն մասը . երբ ուզէք գործածել զայս , հողէ կամ բիւրեղեայ գաւաթի մը մէջ դրէք եւ վրան քանի մը կաթիլ (ասիտ սիւլֆիւռիդ) լեցուցէք , այս գործողութեամբ անմիջապէս սպիտակ շողի մը պիտի ելլէ , որ վայրկենի մը մէջ պիտի կարենայ մաքրել ամեն տեսակ անախորժ հոտ , միանգամայն սենեկին օդը :

—

(87)

### ՄՈՒՇՑԱԿՆԵՐԸ ՑԵՑԷ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ

Քիչ կը քափուր , կամ լաւանդա , կամ ուօմառին (պիտէռիէ) դնել մուշտակներու մէջ , և կամ պղպեղ ցանել անոնց վրայ . որ ցեցէն զերծ կը մնան : Հարկ չէ ըսել թէ հոգնելու ատեն մուշտակները թօթուելու է :

—

(88)

### ԳԼԽՈՒ ՑԱԽՈՒ ՆՈՐ ԴԱՐՄԱՆ ՄԸ

(Միկրէն)է , այսինքն կէս գլխու ցաւէ տանջուղներն երբ ստամոքսի շփոթութէւններ կ'զգան , պէտք է սուրճի դգալ մը սո-

Վորական աղ կուլտան և վրայէն գաւաթ մը  
ջուր խմեն։ Այս նոր եղանակը փորձուած  
եւ յաջողած է բազմաթիւ հիւանդաց վը-  
րայ։

(89)

ԿՈՊԱՐ ԴՐԻՉՈՎ ԳՐՈՒԱԾՆԵՐԸ ԱՆՁԻՆ  
ՊԱՀԵԼ

Կապարով գրուած թուղթը եփած կաթի  
մէջ թաթխելու է, պէտք է ուշադրութիւն  
ընել որ կաթը պաղած լինի, թուղթը չոր-  
նալէ ետքը անդամ մ'ալ կրկնելու է այս  
գործողութիւնը, ապահով ըլլալով որ գր-  
ուածքը բնաւ չի պիտի աւրուի։

(90)

ԾՈՎՔՆ ԶԲ ԲՌԵՍԻԵԼՈՒ ՄԻՋՈՅ

Թէեւ ծովու ճամբորդութեան ատեն դւ-  
խու պայուտը եւ այլ անհանգստութեանց  
բուն դարմանը գտնել գժուար եղած է՝ բայց  
դիպուածն, ուշադրութիւնը եւ փորձառու-  
թիւնը միջոց մը ցոյց կուտան որ գործած-

ուած շատ մը գեղերէ լաւագոյն արգիւնք  
կ'արտադրէ։

Եղենաւ նստելէ գոնէ և ճամմառաջ բը-  
նաւ բան մը ուտելու չէ, եւ ժամմառաջ  
մէկ երկու գաւաթ անխառն լաւ խահուէ  
խմելու է։ Այս ամենապարզ զգուշութեամբ  
կրնայ դիմացուիլ ծովուն տատանմանց, ա-  
ռանց գլուխը դառնալու կամ սիրտը ետ գայ-  
լու։

(91)

ՀԱԶԻ ՀԱՄԱԲ ՊԱՐԶ ԴԵՂ ՄԸ

Գերմանական թերթ մը «Ճաք լիմոնաթան  
հազի համար շատ օդտակար է» կըսէ եւ  
պատրաստութիւնը հետեւեալ կերպով կ'ա-  
ռաջարկէ։ Նախ լիմոնը քամել գաւաթին  
մէջ, վրան տաք ջուր լեցնել թէյի պէս։ յե-  
տոյ պէտք եղածին չափ շաքար դնել և օրն  
ամբողջ մերթ ընդ մերթ զայն խմել, զգու-  
շանալով նոյն օրը պաղբան մը ուտելէ կամ  
խմելէ։ միայն ուշադրութիւն ընելու է որ  
լիմոնաթան պաղ ըլլայ

(92)

ԿԱԿՈՋԵԼՈՒ (ՔԵՔԵԼՈՒ) ԴԱԲՄԱՆԸ

Կակազողք հետեւեալ եղանակաւ կրնան  
դարմանեւ :

Երբ ցած ձայնով խօսին, չեն կակազեր .  
ուստի պէտք է 8-10 օր կատարեալ լուս-  
թիւն պահեն, նշանացի խօսին, յետոյ նոյն-  
չափ օր ալ ցած ձայնիւ խօսին, այնուհետեւ  
10-15 օր միջոցի մէջ խօսելու են օր ըստ օրէ  
աստիճանաբար ձայներնին բարձրացնելով :

—  
93)

ՇՈԳԵԿԱՌԻՑՈՎ ՃԱՄԲՈՐԴՈՂՆԵՐՈՒ ԽԲՈՏ ՄԸ

Շոգեկառքով երկար ճամբորդութիւն ը-  
նողները քնանալու և հանդչելու համար պար-  
տին կոնակնին շոգեշարժ մեքենային գար-  
ձուցած նսախլ զի այս դիրքին մէջ և կառաց  
շարժմամբը արիւնը գլխէն կը հեռանայ,  
որով հանդիստ եւ թեթեւ քուն մը կրնայ  
յառաջ գալ, հակառակ պարագային՝ գլխու  
խիստ ցաւ մը եւ անհանգստութիւն կը պատ-  
ճառէ :

(94)

ԽՆԱՑՈՂԱԿԱՆ ԳԱՐԵԶՈՒԹ ՄԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ

200 լիտր ջուր պարսւնակող տակառի մէջ  
6 քիլո քարի, նոյնչափ ալ շաքարի դիրք  
( Mélasse ) մէլաս, գնելով՝ յաւելցնելու է  
վրան 1 քիլո գայլուկ ( հուպլօն ) եւ մէկ լի-  
տր գարեջրոյ խմոր, թողելու է որ լաւ մը  
խմորի ( մայալանմագ ) : Երբ սկսի պարծառա-  
նալ՝ կրնայ գործածուիլ :

—  
(95)

ԱԽՐՈՒԾԸ ԳՐԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ

Գըխտորը ( մազը ) գինիի ոգւով ( սպիրթօ  
եփէ՛ եւ կակուղ վրձինով մը գրերուն վրայ  
քաելէգ վերջը չորցուր :

—  
(96)

ՇՈՎԱՅԻՆ ԺԺՄՈՒՆԲՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ

Մովային ժժմունքները եւ կամ ծովեղերքէ  
հաւաքուած խեցիներն, որք շատ անդամ  
սենեակներու մէջ զարդի տեղ կը դրուին և

կամ ժողովածոյ կազմելու կը ծառայեն, կու-  
նենան երբեմն բիծեր՝ որք կը ծածկեն առար-  
կալին գեղեցկութիւնը։ Այդ բիծերը մաքրե-  
լու համար ջրոյ մէջ ՍՕՏԸ եռացնելու է եւ  
թողելու է որ յատակը ի՞նչ։ Երեսի ջուրը  
ուրիշ անօթի մը մէջ լեցնելէ եւ խեցիները  
մէջը ձգելով 6-7 ժամ եփելէ ետքը՝ մի քա-  
նի անգամ պաղ ջրով լոււալու է զանոնք։  
Բնական հիանալի գեղեցկութիւնին յերեւան  
կ'ենեն։

(97)

### ՓԱՊԱՐԻ (ՆԱՍԼՐ) ԴԱՐՄԱՆ

Քացախի թթուն (ասխտ ասիթիք) այս վէր-  
քին գեղը կրնայ համարուիլ առանց կտրե-  
լու շաբաթ մը շարունակ բամպակի կտորով  
մը առտու իրիկուն վերքը թրջէ, վերջը  
ինքնին իյնալով ցաւն ալ կը դադրի, եւ ա-  
պա վրան պարզ բամպակ կապէ, որպէս զի  
հով շառնէ եւ նորէն չը գոյանայ։ Լիմնի կը-  
տոր մը վերքին վրայ կապելով ալ ցաւը կը  
դադրի։

—

(98)

ԱՌՈՒԽԻ ՀՈՏԵ ՅԱՌԱԶԱՅՈՒ ԳԼԽՈՒ ՅԱԽՈՒ  
ԴԱՐՄԱՆ

Զմեռ ժամանակ ածուխի հոտէն գլխու  
ցաւ զդացողներուն գլուխը միշտ պաղ ջուրը  
լեցունելու եւ ոտքերուն տակն ալ մանանե-  
խի (հարտալ լաբասը) դնելու է։

(99)

ՀԱԽԵՐԻ ՊԱՐԱՐՑԵՑՆԵԼ ։ ՇԱՏ ՀԱԽԿԻԹ ԱԾԵԼ  
ՏԱԼՈՒ ՄԻՋՈՑ ՄԸ

Հաւերը լաւ պարարաեցնելու համար հաւ-  
նոցի մէջ պահել պէտք է ։ Եթէ գարին ջրով  
կամ կաթով խաշելէ ետքը տրուի՝ լաւ կը  
պարարտանան։

Հաւերը շարունակ ածելու համար հաւկի-  
թին ճերմակ կեղեւին կը կարօտին, և իրենց  
մէջ այս կեղեւին շատ չդանուելէն է որ եր-  
բեմն ածելէ կը դադրին։ ուստի՝ եթէ հաւ-  
կթին կեղեւները փոշիացնելով կամ չմարած  
կերի փոշին դարիին հետ խառնելով անոնց  
տրուի՝ շատ հաւկիթ կ'ածեն։

(100)

ԱՌԻԹՃԻ ԲԻԾԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՅ

Առանց հոտի կլիսէրինը լաթին վրայ ե-  
ղած սուրբի բծին վրայ քսելու է, յետոյ  
դաղջ ջրով լուանալու է զայն եւ շղանք  
(թէրս) կողմէն արդուկել (իւթիւ) պէտք է։  
Այս միջոցը այնչափ լաւ է որ լաթի մը ամե-  
նափափուկ գոյներուն անդամ չի վսասեր։

(101)

ՔՈԼՏ ՔԲԵՄ ՇԻՆԵԼ

Դէմքի աղտը մաքրելու համար Քօլտ քը-  
րէմը հետեւեալ կերպով կը շինուի։

Հողէ անօժի մէջ չափաւոր տաքութեամբ  
հալեցնելու է 25 կրամ սպիտակ մեղրամու և  
100 կրամ անուշ նոյշի իւղ։ Կրակէն վար  
առնելով, փայտի կտորով մը անընդհատ  
խառնելու է, եւ երբ գրեթէ պաղած է՝  
աւելցուր 75 կրամ վարդի ջուր։ Միշտ խառ-  
նելով։

(102)

ԻՒՂԱՆԵՐԿ ԴՈՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ

Սենեկի, դարանի, փողոցի եւ այլ իւղ-  
աներկ (եագլը պօյալը) դռները եթէ աճա-  
ռաջըով մաքրուին՝ երթալով աստիճանաբար  
իւղաներկը կը կորսուի։ ուստի այս տեսակ  
դռներուն իւղաներկը եւ փայլունութիւնը  
չկորսնցներով մաքրելու միջոցն է՝ ամսնեաքը,  
որ պարզ պաղ ջրոյ հետ խառնելով՝ դռները  
սրբելու է։

(103)

ՀՈՒՋՑՔԻ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ ՄԸ

Մէկ քիլօ ճերմակ աճառը մանրելով՝ Զ լիտր  
ջրոյ մէջ եփելու է մինչեւ որ բոլորովին հա-  
լի, ապա 25 լիտր տաք ջրոյ մէջ խառնելու  
է ապուրի դգալ մը թիրէմէնթին ըռւհու  
(էսանս տը թիրէպէնթին) եւ երկու դգալ  
թանթըրանիկ (ալքալի) կրամ պարզ մոխիր եւ  
վերոյիշեալ աճառաջրոյն հետ լաւ մը խառ-  
նելու է։ լուանալիք լաթերը այս բաղադ-

բութեան մէջ ձգելով՝ տաշտին վրայ դոցելու է, երկու ժամ դործադրել վերջը պարզ ջրէ անցնելով՝ կապոյտ ներկելու է:

Եթէ լուանալիքները քիչ են՝ այս բաղադրութեան կէսը դործադրելու է: «Այս եղանակաւ սովորաբար վատնուած ժամանակին կիսով եւ չափաւոր ծախքով ճերմակեղէնները կը մաքրուին» ըսած են Գաղիացի լուացարարք:

(104)

### ՀԱԻԿԻԹԸ Ո-ԱԹԱՑԱՆ ԵՓԵԼՈՒ ԿԵՐՊԸ

Լաւ մը եռացող ջրոյն մէջ քիր հաւկիթը եւ 1 վայրկեանէն հաւկիթը հանէ ու փոխանակ պաղ ջուրը ձգելու՝ լաթի մը մէջ փաթոէ: յետոյ կոտրէ՛ դործածէ: աւելորդ չէ ըսել թէ հաւկիթը եթէ մէկ վայրկեանէ աւելի մնայ նոյն եռացող ջրոյն մէջ, կը կարծրանայ, որուն դործածութիւնը վասսակար է ըստ առողջաբանութեան:

(105)

ՄԱԶԵՐԸ ԹԱՓԵԼՈՒՆ ԱԹԱԶԲՆ ՍԹՆԵԼ  
Օճառախոտը (չէօյէն) լաւ մը խաշելու է և նոյն ջրով առաջին անգամ լուալու է գլուխը: նոյն ջրով սանտրելու է գլուխը, առաւօտները, այս դործողութիւնը թէ թէ փերը կը մաքրէ եւ թէ մազերուն արմատը կը զօրացընէ:

(106)

### ԿԱՆԱԶ ՄԵԼԱՆ ՇԻՆԵԼ

Մարտին, պարտէզներու մէջ բռւսնող թուխ մանուշակագոյն ծափկոտրուկի (կէլինճիք չիչէի) տերեւներէն ժողուելով՝ ամանի մը մէջ դրէք եւ վրան քիչ քիչ ջուր լեցուցէք: ասոր վրայ աւելցուցէք մի քիչ պաղլեղ (շապ) եւ 5 կրամ արաբական խէժ (զամդ արապի) ութ օր այդ վիճակին մէջ թողուցէք, ապա քամեցէք: որով պիտի ունենաք կանաչ մեջ լան մը:

(107)

ՀԱԴՈՒՍՑԻ ԵՒ ԹՂԹԻ ՎՐԱՅԻ ԲԻԾԵՐԸ  
ՄԱՔԲԵԼ

Կաւը ջրով շաղուելու եւ արատեալ տեղին վրայ քսելով՝ 4-5 ժամ թողէք որ չորնայ. յետոյ ձեռքով եւ վրձինով շփեցէք եւ մաքրեցէք: Կաւը կը ծծէ իւղը եւ բծին հետքը չի մնար, եւ հագուստներուն գոյնը չ'ապականեր. մետաքսեղենի վրայ ալ սոյն փորձը կը յաջողի:

(108)

ԳՈՒՆԱԽՈՐ ԿԵՐՊԱՍԵՎԻՆԵՐԸ ՄԱՔԲԵԼ

Այս տեսակ կերպասեղէններու վրայ անուշադրութեամբ գինի, քացախ եւ կամ ուրիշթու նիւթ մը թափելէն գոյացած կարմիր արատը մաքրելու համար մաս մը ամոնեաք եւ անոր 3-4 մասին չափ պարզ ջուր խառնելով՝ արատաւորեալ տեղը քսելը շարունակելու է, մինչեւ որ բծին հետքը չը մնայ:

(109)

ՊԱՐՄԿԱԿԱՆ ԳՈՐԴԸ ՃԱՆՉՆԱԼ

Արեւելեան գորդերուն մէջ ամենէն յարդիներն են պարսկական գորդերն: Եթէ կուզէք ճանչնալ թէ գորդ մը իրօք պարսկական է, գորդին մէկ ծայրին վրայ ձգեցէք այրած ածուխի կտոր մը. որ կլոր և շէկ բիծ մը պիտի ձեւացնէ: Եթէ գորդը թէհրանի մէջ լինուած է՝ շեկացած տեղը խոզանակելնուդ պէս՝ այրածին ամենափոքը հետքն անգամ կ'անհետանայ:

(110)

ԵՐԵՍԻ ԿԱՐՄԻՐ ԲԻԾԵՐԸ ԶՆՉԵԼ

Եթէ ելակը ճգմելով, երեկոյին երեսիդ վըրայ կապես, առաւօտուն միայն լուանալով այդ բիծերը կ'անհետանան:

(111)

ՄԿՆԵՐԸ ԵՒ ՃՃԻՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆԷՆ  
ՀԵՌԱՑՆԵԼ.

Եթէ կը փափաքիս որ մկները և այլ փոք-

բիկ կենդանիք չ'կըծեն , չ'պատռտեն գրքե-  
րըդ , դիւրին միջոց մը կտր Ա՛ռ չուխայի կը-  
տորներ . թաթիւէ՛ զանոնք բնակնդուկի (պէն-  
զին) քարուրի (քեաֆիրի) իւղի մէջ կամ թէ  
թրջած ծխախոտի մէջ , եւ դրքերուդ ետին  
դիր . Երբ ժամանակ անցնելով տեսնես որ  
այդ նիւթերու հոտը կորսնցուցեր են , նոյն  
փարձը նորէն կրկնէ . այս կերպով մկները և  
այլ ճճիները չեն մօտենար գրեանցդ :

(142)

ՃԵՐՄԱԿԻԺԱՆԵԱԿՆԵՐԸ ՊԱՆԲԵԼՈՒ ԼՈՒԱԼՈՒ ԿԵՐՊԸ

Ժանեակները փաթթէ՛ գլանաձեւ փայտի-  
մը կամ շիշի մը վրա . որուն ստորին եւ վե-  
րին մասերն հաւասար տրամանդիծ ունենան ,  
եթէ քանակութիւնը փոքր է , որուակ մ'ալ  
կընաս գործածել . Այս գործողութենէն յե-  
տոյ , խիտ կտառով մը ծածկէ ժանեակին վը-  
րա , եւ ամբողջը թաթիւէ՛ օճառի փրկրաց-  
եալ ջուրի մէջ , ուր պէտք է մնայ 24 ժամ :

Ապա դուրս հանէ շիշը եւ ափիդ մէջ լաւ  
մը քամէ , որպէս զի ժանեակներուն մէջերը  
մացած օճառը դուրս ենէ . Շիշը նորէն օ-

ժառախառն ջրոյ մէջ թաթիւէ եւ սոյն գոր-  
ծողութիւնը կրկնէ՛ երկու օր : Յետոյ մա-  
քուր ջրի մէջ դիր զայն 4-5 ժամ եւ քամէ ,  
անցուր լեղակի ջրէ , և շիշին վըայ փաթթէ՛  
չոր ժալլուած մաքուր անձեռոց մը՝ որպէս  
զի խոնաւութիւնն առնու : Ապա քակէ եւ  
ժանեակները պարզէ բրդէ ծածկոցի մը վը-  
րայ , եւ արդուկէ անցուր :

(143)

ԱՐՄԱԿԻ ՎՆԱՍԱԿԱՐ

Արմաւը անուշահամ եւ աժան պատուղ մը  
լինելսվ՝ (և մարտ ամսոյ մէջ առատ) շատեր  
չափազանց կուտեն անկէ , բայց պէտք է դիմ-  
նալ որ չափազանց գործածութիւնը մնասա-  
կար կը լինի . զի արմաւը դլխու ցաւ , մե-  
լամազգութիւն եւ աչքի տկարութիւն կը  
պատճառէ :

(144)

ՍՈՒԻՔԸ ԾԱՆՔԱԶԱՓ

Ո՞վ կընայ կարծել թէ՛ կարելի է սուրճը

կ'առնու , եւ դիշերը ջզային անհանգստութիւն չը դդացուիր այդ հոսանքին պատճառաւ .

(116)

ՓԵԹԱԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐՈՒԻՆ ԽԲԱԾ ՄՀ

Ապրիլ ամսոյ մէջ շատ անդամ՝ վրասաբեր յուրտ մը կընէ . ուստի մեղուները դուրս հանելու չէ երբ չոր հով մը փչէ , զի այդ հովը մահաբեր է եւ մեղուներն անկենդան գետին կը փոռուին : Անոնց մնունդը պատրաստելու եւ տալու է , որպէս զի դուրս չելլեն : Պատրաստութիւնը շատ պարզ է , մէկ հօխաշաքար հալեցնելով հետը խառնեցէք երկու ունկի ալիւր , ապա այս խառնուրդը խմորելով բեթակին մէջի պարապ ծակտիկներուն մէջ դրէք : Մեղուները դոհ կը մնան և դուրս չեն ելլեր .

(115)

ԱՆԿՈՂՆՈՅ ԴԻԲՔԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  
ՏԵՇԱԿԵՑՈՎ

Անկողինը այնպէս պէտք է դնել՝ որ դըլուխը դէպ ՚ի հիւսիսային կողմը լինի եւ ոտքերն դէպ ՚ի հարաւա . Այս կերպով ելեքտրական հոսանքն ողնայարի ոսկեր ուղղութիւնը

(117)

ՍԷՑԵՖԻ ՎՐԱՅ ՓՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ  
Մեղրամոմի խաւով մը ծածկել գաղտակուրի

իւեցին(սեռէք)եւ քանդակագործի սրածալր գլո-  
շով վրան պատկերը գծել մեղրամոմին այն մա-  
սերը հանելով Յետոյ , ինչպէս որ կընեն ժան-  
դաշրով փորագրութիւն (կրավիւռ ա լօֆօրթ)  
վրան լեցնելթթուռուկ (ասիտ) որ մեղրամոմ  
չգտնուած տեղերը կը կրծէ . բայց պէտք  
եղածին չափ ձգել թթուռուկը որպէս զի գծե-  
րը չափաղանց խորութիւն չունենան : ի վեր-  
ջոյ լուանալու եւ մեղրամոմը հանելու է :

(118)

ԱՊԱԿԻ , ՄԵՏԱՂ ԵՒ ՓԱՅՏ ՓԱՅԼԵՑՆԵԼՈՒ  
ՌԵՑԻՆ

Հետեւեալ բաղպարութեամբ կընաս պա-  
տրաստել այնպիսի ռետին (կօմ) մը , որ կը  
գործածուի ապակիներ , մետաղներ և փայտ  
փայլեցնելու :

10 մաս կօմ արապիք .

40 մաս ջուր .

1 մաս կլիսէրին :

1 մաս բիւրեղացեալ սօտա .  
Այս բաղադրութիւնը կընայ երկար ժա-  
մանակ անվթար պահուիլ :

(119)

ԲՈՐԲՈՐԵԱԼ ԱՐՑԵԽԱՆՈՒԽԻԾ ԴԱՐՄԱՆԵԼ

Առէք օխլամուրի թարմ ճիւղ մը . վրայի  
կեղեւը հանելէ ետքը , կեղեւին անմիջապէս  
տակը գտնուած ճերմակ մասը մանր մանր  
ջարդեցէք՝ մինչեւ որ մէջ տեղը գտնուած  
փայտը երեւան ելլայ , այդ ջարդած փայտին  
մէկ ափին վրայ մէկ լիտրա պարզ ջուր լեցնե-  
լով ուժով մը զարկէք մինչեւ որ ջուրը ճեր-  
մինայ եւ հալած (զամին)ի պէս թանձրանայ .  
այն ատեն լաթէ մը անցնելէ ետքը կարմր-  
ցած արտեւանունքներուն վրայ դրէք :

(420)

### ՄԵՂՈՒԻ ԽԱՅԹՈՒԱԾԻ ԴԱՐՄԱՆ

Մեղուի խայթուածը դարմանելու համար  
պէտք է անմիջապէս քիչ մը հող պարզ ձբով  
ցեխի վերածել եւ խայթուածին վրայ դը-  
նել :

---

### ՅԱԻԵԼՈՒԱԾ ՀԿՐԴ ՀՐԱՀԱՆԴԻ


Երկրորդ կերպ մ'ալ.

Ճերմակեղէնին փասոտած տեղը քիչ մը աղ  
ցանե և վրան քիչ մը լեման քամելով՝ 24 ժամ  
նոյն վիճակին մէջ ձգէ, հետեւեալ օրը ա-  
ճառաջրով լուա:



ՎՐԻՊԱԿ .— 87րդ հրահանդի 5րդ տողին  
«հոդնելու» բառը «հագնելու» կարդալ:

lp



2013



